

84
U-40

سیاه و سفید

1999

ՊԵՌՆԱՐՏԵՆ ՏԸ ՍՖՆ-ԹԵՔՐ

ՀԱԴԿԱԿԱՆ ԽՐՃԻԹՈՒ

244/1



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՇԽԵԱՆ
ՍԻՒՄՊԻԻԼԻԻ ԽԱՆ ՎԱՐՄ ՅԱՐԿ 35

1884

Ա.Զ.Դ

Վէպեր կան՝ որք իրենց օդաշատ
պարունակութեամբք զերծ են ամենեւին
այն մեղադրութիւններէն, որ սովորա-
բար կը վերագրուին վէպերու :

Պետնարտէն ՏԸ ՍԵՆ ԲԻԵՐ ի ՀՆԴԿԱԿԱՆ ԽՐՃԻԹՔ
այդ օդակարաց կարգէն ըլլալով՝ հա-
մարձակութիւն առինք հայացնել զայն
և յարգոյ ընթերցասիրաց դոյզն ծա-
ռայութիւն մը մատուցանել այնու, ի
վարձատրութիւն՝ միայն իւր քաջալերու-
թեան ակն ունենալով:

Վիպիս նկատմամբ մեր կողմէն որ
և է գովաբանութիւն աւելորդ համարե-
լով, միայն Գաղղիացի բանաստեղծի մը,
ԱՆՏՐԵ ՇԵՆԻԵՒ ս'ա վկայութիւնն աստա-

ՀՅ 1868

Գ 1868. ԱՅ

նոր յիշել բառական կը համարիմք :
«Սէն-Բիեռի Հնդկական խրճիթը վէպե-
րսւն ամենէն գեղեցիկն , բարոյականն և
կարճն է» :

Ընթերցողն անձամբ սիտի հաստա-
տէ զայս վկայութիւն :

Ե. Ն. Տ.

ՀՆԴԿԱԿԱՆ ԽՐՃԻԹԸ

Ասկէ գրեթէ երեսուն տարի յա-
ռաջ Լսնարայի մէջ անկլիացի գիտուն-
ներէ ընկերութիւն մը կազմուեցաւ ,
որոց նպատակն էր երթալ աշխարհի
այլքայլ կողմերն գիտութեանց վերա-
բերութեամբ նոր գաղտնիքներ ի վեր
հանել , զմարդիկ լուսաւորելու և զա-
նոնք և՛ո երջանիկ կացուցանելու հա-
մար : Այս գիտնոց ուղեւորութեան
ծախքը հայթայթելու համար բաժանոր-
դագրութեան տետրակ մը բացուեցաւ ,
յորում ստորագրեցին շատ մը ակլիա-
ցիներ , վաճառականք՝ լորտք՝ եպիսկո-
պոսունք՝ համալսարանք՝ Անկլիայ արքա-
յական ընտանիքն աղնուականք և

Հիւսիսային եւրոպիոյ իշխաններէն ու
մանք : Գիտուններն քսան հոգիէ կը
բաղկանային . Լոնտրայի արքայական ժոռ-
դովք ատոնցմէ իւրաքանչիւրին մէյմէկ
տետրակ տուած էր , պարունակող այն
հարցումներ , որոց պատասխաններն պի-
տի բերէին . հարցմա՞նք՝ որք 3500ի կը
համելին . իւրաքանչիւրին իր երթալիք
երկրին հանդամնաց վերաբերեալ խըն-
դիրներն յանձնուեցան միայն , որք թէ-
պէտ ամենքն իմիասին այսպիսի կա-
պակցութիւն մ'ունէին իրենց մէջ , որ
միոյն լուծումն պիտի կրնար լցու սըփ-
ուել միւս խնդրոց վրայ ևս : Արքունի
ժողովոյ նախադահն , որ խմբադրած էր
դայնս օգնութեամբ ընկերակցացն , զդա-
ցած էր թէ դժուարութեան մը լուծու-
մըն յաճախ ուրիշ դժուարութեան մը
լուծումէն կախումն ունի , և սա՝ նախորդէ
մը , որով չյուսացուած աշողիւնք մը
յառաջ կրնայ դալ ի յայտնութիւն ճըշ-

մարտութեան : Վերջապէս՝ ընկերու-
թեան նախագահին իւր իսկ ասացուածոց
համաձայն խօսելով ցայն օր և ո՛չ մի
ազգ գիտութեանց յառաջացման հոմար
ձեռնարկած էր մի այսպիսի համայնշ-
գիտական աշխատութեան , գործ՝ որ
կ'ապացուցանէ աշխարհի վրայ ցիրու-
ցան ճշմարտութեանց հաւաքման համար՝
ակադեմական մարմնոց կարեւորութեան
ստիպողականութիւնը :

Այս գիտուն ուղեւորներէն իւրա-
քանչիւրն՝ լուսաբանուելիք խնդրոց տետ-
րէն զատ , ունէր նաև արտօնագիր գը-
նելու իւր ուղեւորութեան մէջ գտած
Աստուածաշունչի ամենահին օրինակնե-
րըն , և ամեն տեսակ գիտութեանց վե-
րաբերեալ հազուագիւտ ձեռագիրք ,
կամ գէ՛թ չխնայելու ոչինչ անոնց ճըշ-
գրիտ ընդօրինակութիւններն ձեռք բե-
րելու համար : Այս գործոյն ի յաջողու-
թիւն՝ օժանդակ ընկերք տուած էին գո-

յա ամէն մէկուն յանձնարարական թուղշ
թեր առ բրիտանական համայն հիւպա-
տոսա՝ պաշտօնեայս՝ գեսպանս, զորս
իրենց ճամբուն վրայ պիտի գտնէին, և
որ կարեւորագոյնն է՝ փոխանակագրեր,
Էստրայի երեւելի սեղանաւորներէ բո-
տորագրեալ:

Այս գիտուններէն հմտագոյնն, որ
տեղեակ էր Եբրայեցւոց Արարացւոց և
Հնդկաց լեզուներուն, ցամաքային ճամ-
բով դրկուեցաւ Արեւելեան Հնդկաս-
տան, համայն գիտութեանց և արուես-
տից որորանը: Հոլանտայէն սկսաւ նա
իւր ուղեւորութիւնն, և յաջորդաբար
այցելեց Ամսդերտամի Սինակօկան և
Գորդրէչի Սինոդը, Գաղիոյ մէջ՝ Սոր-
պոնը և գիտութեանց Ակադէմիան ի Բա-
րիդ, Իտալիոյ մէջ խել մը ճեմարան-
ներ՝ մաւարաններ և թանգարաններ,
մանաւանդ Ֆլորանսի մուսարանը, Վե-
նետիկոյ մէջ՝ Ս. Մարկոսի և ի Հռովմ

Վատիկանու թանգարանները և Երր Հը-
ոսվիի մէջ էր՝ մոտարերեց գէպ յարե-
ւերս ուղղուելէ յառաջ, երթալ ի Սպա-
նիա Սալամանքի հոչակաւոր համալսա-
րանն խորհուրդ հարցնել, բայց հաւա-
տաքննութեան երկիւղէն՝ լաւ համարեց
թողուլ զայդ խորհուրդն և ուղղակի
նաւել ի Թուրքիա: Հասաւ ի Կոստանց-
գնուպօլիս, ուր էֆենտի մը, ի փոխա-
րէն գրամական վարձատրութեան, Թոյ-
լատրեց նմա Այս-Սօֆիայի մղկիթին
գրքերն թղթատել: Յետոյ անցաւ յե-
ղիպտոս, ուր այցելեց Կոփտաց, Լիբա-
նանու մարոններուն և կարմելեան լերին
վանականաց, անկէ ի Սանա, Արարիոյ
մէջ, ապա՝ Սպահան, Քանտահար,
Տէհի, Ակրա, և վերջապէս, յետ ե-
ռամեայ ուղեւորութեան հասաւ Գան-
գէսի եզերքը, ի Բենարէս, Հնդկաս-
տանի Ելլագան, ուր խորհրդակցեցաւ
պրահմաններու հետ: Յայնժամ հնագ-

կը խորհեք թէ յետ խորհրդակցեւ
լոյ այնքան գիտնականներու հետ ,—որ
պիսիք են Հրէայ ռաբբիներ , Յողոքա-
կան քարոզիչներ , Լուտերական Եկեղեց-
ւոյ առաքեաներ , Կաթոլիկ վարդապետ-
ներ , Կրիտոկայի Ակադիմիոյ և Խտալիոյ
ութառնի չափ համբաւաւոր Ակադի-
մեայներու գիտուններն , Յոյն բարսա-
ներ , Տաճիկ մոլլաներ , Հայ քարո-
զիչներ , Պարսիկ կրօնագէտներ , Արաբա-
ցի չէսեր , Քաղեմի պարսկակրօնաւորք,
Հնդկաստանցի իմաստասէրներ , — Փոխա-
նակ լուսաբաննել կարենալու արքայա-
կան բնկերութեան առաջարկած 3500
ինդրոց գէ՛թ մին , ուրիշ բան մ'ըրած
չէր , բայց արդէն եղած տարակոյններն
յաւելած . եւ զի այդ համայն հարց-
մունք սերտ կապակցութիւն մ'ունէին
իրարու հետ , հետեւաբար հակառակ
մեծահամբաւ նախագահին կանխազգու-
շութեան , միոյն լուծման անկարելիու-

գոյն տպագրութիւններէ՝ ընագիրներէ՝
հաղուագիւտ ձեռադրերէ՝ ընդօրինա-
կութիւններէ՝ քաղուածոյններէ և այլ
և այլ տեղեկութիւններէ կազմած հա-
ւաքածոյն այնքան ընդարձակագոյն ե-
զած էր , որ ո՞չ ոք հնախոյդ իրմէ յա-
ռաջ կրցած էր այնքան աբդիւնաւոր ը-
նել իւր . հետախուզութիւններն : Այդ
հաւաքածոյին մեծութեան վրայ կա-
տարեալ գաղափար մը տալու համար բա-
ւական է ըսել թէ իննսուն փոքրիկ հա-
կերէ կը բաղկանար՝ որք համանգամայն
կը կշռէին 9540 լիտր , մարկաչափ (⁽¹⁾) : Երբ
այսքան ընդարձակ հաւաքածոյ մ'ու-
նենալուն վրայ հրճուալից՝ որոնք ար-
քունի ընկերութեան յոյմն լիովին կը
պատկէին , Լոնտրա գառնալու կը պատ-
րաստուէր՝ ամենապարզ խորհուրդ մը
եկաւ տիտրեցնել զայն :

(1) Մէկ մարդն 64 տրամ է :

թիւնը՝ ուրիշի մը յայտնութեան վրայ քող կը սփոէր, մինչեւ ակներեւ ճըշմարտութիւնքն իսկ կասկածանաց տակ կ'ինային, և անհնար կ'ըլլար զիրար ջըռող այս անթիւ պատասխաններուն և գաղափարաց բարդին մէջէն ըյս հանել:

Բազմահմուտ գիտնականն հարեւանցի հայեցուածով մը միայն կը գտատէր զայնու: Առաջարկեալ իմոդքոց մէջ կը գտնուէին երկու հարիւր հարյմունք Եքրայական աստուածաբանութեան վրայ, չորս հարիւր ութսուն՝ Յանական և Հռովմէական Եկեղեցեաց վերաբերեալ զանազան ժողովրդոց նկատմամբ, եւրեք հարիւր տասն երկու պրահմանն ներու հին կրօնին վրայով հինգ հարրիւր ութ՝ Սանսկրիտ կամ նուիրական լեզուի մասին, երեք՝ հնդիկ ժողովրդեան արդի վիճակին վերաբերութեամբ, երկու հարիւր տասն և մէկ՝ Անկիացոց Հնդկասահնի մէջ ունեցած

վաճառականութեան, եօթն հարիւր քըսանն և ինն՝ Պօմպոյի մերձակայ Ելի վանա և Սալոէտ կղզեաց վողեմի յիշատակարանաց ի մասին, հինգ՝ աշխարհի հընութեան, վեց հարիւր եօթանասուն երեք՝ գորշագոյն սաթի ծագման և զանազան անդեղեայ մետաղներու հանգամանաց նկատմամբ, մէկ՝ թէ ի՞նչ է Հնդկական Ովկիանոսի ընթացից ցարդ գաղտնի մընացած պատճառն, որ վեց ամիս դէպ յարեւմսւառ կ'ընթանոյ, և վեց ամիս դէպ յարեւելս: Եւ վերջապէս՝ երեք հարիւր եօթանասունը ութը հարցում՝ Գանգէսի ականցէն իւր ժամանակեալ յորդմանց վրայով: Այս առթիւ մեր գիտնականն մտարերած էր հաւաքել, իւր ուղեւորութեան միջոցին, ինչ որ կրնար գտնել նաեւ նեղոսի ականց և ողողմանց մասին, որ բազում դարերէ ի վեր եւրոպացի գիտնոց ուշագրութիւնն գրաւած էր. բայց այս ինդիւն

բաւական վիճականուած համարեց և
մանաւանդ արտաքոյ՝ իւր պաշտօնէն
Արդէն արքայական ժողովըն կողմանէ
առաջարկեալ ինդրոց իւրաքանչիւրին
համար կը բեր՝ իրարու վրայ, մի-
մեանց հաւառակ հիմքական լուծումներ
որով 3500 ին համար ունեցած կը լով
47500 պատասխան, և ենթագ ընլով թէ
իւր միւս տասնեւինը ընկերները եւս ա-
ռանձին առանձին նոյնշափ ալ իրենց
կողմանէ պիտի ներկայացնէին, կը հե-
տեւցնէր թէ ժողովս պիտի ունենար
350000. Հաւձելի հանգոյցք՝ ո՞ր և է ճըշ-
մարտութիւն մը հաստատ հիման մը
վրայ չզետեղած : Այսպէս բոլոր հաւա-
քածոյներն փոխանակ մէն մի յառաջա-
դրութիւն համանպատակ կէտի մը յան-
գեցնելու, որպէս կը յուսացուէր տըր-
ուած հարցմանց հմտագոյն եղանակէն
աւելի կը հեռացնէին զանանք իրարմէ
առանց վերսախն դայնս իրերաց հետ

հաշտեցնելու յոյս մը թողլով: Ուրիշ
խորհուրդ մը աւելի մեծ մասաւանջու-
թիւն մը կը պատճառէր այս զիանա-
կանին, զի՞ հակառակ իւր ծանրաստաղ-
տուկ հետալզուաթեանց մէջ անկիաց-
ոց սեփական պաղարիւնութեան, որով
կը գործէր, և աղնուական բնաւորու-
թեանն, որով կը վարուէր միշտ, իրեն
հետ վիճարանութեան մանող ուսուցիչ-
ներէն շատը իրեն անհաշտ թշնամի ը-
րած էր: Ի՞նչ պիտի ըլլոյ որեմն, կը-
ւէր, հայենակցացս փափաքած օրոի
և մասց հանդիսան, երբ իրենց ներ-
կայացնեմ իմ իննուն հակիկներովս,
փոխան ճշմարտութեան, նորանոր պատ-
ճառներ կառկածանաց և վիճից :


Երբ վարանեալ և ծանձրացեալ
Անկիա գառնալու համար նաև մաներու-
վրայ էր, թենարէսի պրահմաններն իմաց-
ուուին իրեն՝ թէ ժակրէնայի (1) հոյա-

(1) Գանդէսի զիտաբերանաց միոյն մօտ 0-

կապ մեհենին բարձրագոյն պլրահմանն
միայն կարող էր Լոնտրայի Արքոյական
ժողովոյն իմսդրոց լուծումներն առաջ: Ալ-
դարեւ ամենէն երեւելի Հնդիկ քարմն
էր նա, որոյ վրայ ցայնժամ բան մը լը-
սած չընէր մեր գիտնականն: Բայց
Հնդկաստանի ամեն կողմերէն և Ասիս
բազում երկիրներէ կուգոյին խորհուրդ
հարցնել անոր:

Անկիլացի գիտնականն մեկնեցաւ
ի Կալկադա, ուր ներկայացաւ Հնդկաս-
տանի Անկիլական իշխանութեան կառա-
վարչին, որ ի պատիւ իւր Ազգին և ՚ի
փառս գիտութեան՝ անոր տրամադրու-
թեան տակ դրաւ, ժանկրէնա երթալու
համար, կարմրամետաքս ժանեալներով
և ոսկեթել ծոսկերով զարդարեալ գա-
հաւորակ մը, երկու հումկու և փրփե-
րախ առաջնորդ երիվար՝ իւրաքանչիւրն
րիքսի եղերաց կողմն կառուցուած ծովեզեր-
եայ քաղաք մ'է :

չորսական մարդով, երկու բեռնակիր՝
տակառաբարձ մը, գաւաթներ կրող
մարդ մը՝ ի հարկին անոր ծարաւն բու-
ժելու համար, ծիափողակիր մը, հո-
վանոցաբարձ մը՝ զնա արեւուն կիզիչ
ճառագայթներէն պահպանելու համար,
չոպտերակիր մը՝ գիշերուան համար, ան-
ջողառահատ մը, երկու խահարար, եր-
օդ կու ուզու իրենց ուզաապաններով՝ իւր
պաշարն և բեռներն կրելու համար,
երկու յառաջընթաց հետեւակք, որպէս
չի ծանուցանն անոր գալուսան, չորս
հեծելազօրք պարսիկ ծիերու վրայ հե-
ծած՝ անոր ուզեկցելու համար, և մէկ
դրօշակիր մը, որ բարձրացուցած էր
Անկիլական զինանշանով նկարեալ գրօ-
շն: Զայդ գիտնականն այս շքեղագոյն
և փառաւոր ուզեգնացութեան մէջ տես-
նելով մարդ՝ պիտի կարծէր զնա Հընդ-
կական մեծ ընկերութեան գործակալ
մը, սա՛ տարբերաթիմոր կար միայն,



որ գիտուն Անկլլացին փոխանակ ընծառ
ներ երթալ վնառուելու, ինքն պիտի մաս-
տուցանէր նուերներ՝ քանզի Հնդկաստա-
նի մէջ օրէնք չէ գատարկաձեռն ներկայտա-
նալ բարձրաստիճան անձանց՝ Կառավար-
քիչն տուած էր անոր, իւր ազգին ծախիւք՝
ընտիր հեռադիտակ մը և պարսկական
շքեղ գորդ մը պրահմանաց զլիստուրին
նուերելու համար, գիպակներ անոր կը-
նոջն համար, և երեք կաոր, կարմիր
ճերմակ և գեղին, ճննական կերպա՛ տ-
նոր աշակերտաց գօտի շինուելու համար
նուերներն տեղաւորուեցան ուղարկուն
վրոյ, և անկլիացի գիտնականն նոտե-
լավ իւր գահաւորակին մէջ՝ ճամբայ ե-
լու ժողովոյ հարցմանց տեարովն հան-
դերձ,

Ի ճանապարհին կը խորհեր թէ ո՞ր
հարցումէն պէտք է սկսիլ ժակրէնսայի
պրահմանաց զլիստորին հետ ունենալիք
վիճարանութեանց; Պէտք էր սկսիլ Գան-

դէսի ականց և ողողմանց վերաբերեալ
378 հարցումներուն մէկէն, թէ այն
հարցումէն՝ որ կը պատկանէր Հնդկաց
ծովուն փոխփառիկի և կիսամեայ ընթա-
ցից, որ կը մարդ ծառայել ամբողջ երկ-
րագունուն շրջապատող ովկիանու աղ-
բերց և անոր ժամանակեալ շարժմանց
պատճառապէն յայանութեան: Թէպէտ այս
խնդրոցն վերաբերեալ վիճարանութիւն
մը անհունապէս օգտակար կընար ըլլու-
րնագիտութեան՝ նեղոսի ականց և տճ-
մանց մասին գարերէ ի վեր յուղուած-
ին դիմներէն աւելի, բայց տակաւին եւ-
րոպացի գիտնոց շաղրութիւնը գրաւած-
չէր: Ուրեմն նախամեծար կը համարէր
հարցնել պրահմանապետին՝ թէ ջրհեղե-
ղըն արդարեւ տիեզերական եղած է, որ
այնքան վէճերու առիթ տուառ. կամ
աւելի վեր ելլելով՝ սահոյգ է թէ արե-
գակն շատ անդամ փոխած է իւր ըն-
թացքն, արեւմուտքէն ծաղելով և արե-

ելքէն մարը մանելով , որպէս աւան-
դած են եղիպտական քորմերն և զոր Հե-
րովոստու մէջ կը բերէ . մանաւանդ հար-
ցափիրել աշխարհի ստեղծման թուականին
վրայ , որում խել մը հարի բաւօր տարի-
ներ կաւտան : Մերթ կը խորհեր թէ ա-
ւելի օգտակար կըլլոյ խորհուրդ հարցը-
նել ազգաց կառավարտկան լաւագոյն ձե-
ին նկատմամբ , եւս և ի վերայ իրաւանց
մարդկան , ոյր համար ո՛չ ուրեք կը գըտ-
նուի օրինագիրք մի , բայց այս վերջինհար-
ցումն իւր արձանագրութեան մէջ չէար :

Սակայն , կըսէր մեր գիտունն իւլո-
վի , ամեն բանէ յառաջ , կը թուի՝ թէ
ի դէպէ է հարցնել Հնդիկ իմաստունին թէ
ի՞նչ կերպով կարելի է գանել ճշմար-
տութիւնը , զի եթէ մոտաց դատովո թեան
չորհիւ՝ որով ջանացի ցայժմ որոշման
մը գալ , մոտաց կարողութիւնն առաւել
կամ նուազ կը տարբերի մարդէ ի մարդ :
Հարկ է որ հարցնեմ նաև իրեն թէ ուր

պէտք է վնասել ճշմարտութիւնը , ե-
թէ գոյց մէջ ամենքն ալ միմեանց հա-
կառակ կը խօսին : Վերջապէս թէ հա՞րկ
է ճշմարտութիւնն հաղորդել մարդկան ,
զի երբ ճշմարտասէր ոք ուզէ ճանչցնել
զայն այլոց՝ անմիջապէս կը գտախն իրեն
հետ : Ահա՝ երեք յառաջակարգ հարց-
մունք , որք վրիպեցան մեր երևելի նա-
խազահին ուշադրութենէն , եթէ ժակ-
րէնայի պրահմանն կարենայ ասոնց ար-
ժանաւոր պատասխաններն տալ պիտի
կընամ ունենալ համայն գիտութեանց
բանալին , և որ լաւագոյնն է , խաղաղու-
թեամբ պիտի կենցաղավարիմ ամենուն
հետ : Այսպէս կը խորհեր անկիացի զիտ-
նականն : Վերջապէս տասնօրեայ ուզե-
րութենէ մը յետոյ հասաւ . Պէնկալայի
ծոցոյն եղերքը . ճամբուն վրայ հանդի-
պեցաւ խել մը մարդոց՝ որ կը գտառնային
ժակրէնայէն՝ հիացեալ հնդիկ պրահմա-
նաց գլխաւորին հմտութեանը վրայ , ում

դնացած էին խորհուրդ հարցնելու : Մետասաներորդ օրն , արեգական ծաղման միջոցին տեսաւ հեռուէն ժակըէնայի հըռչակաւոր մեհեանը , որ կառուցուած էր ծովուն եղերքն , և որ կարծես կը տիրապետէր այն վայրերուն իւր կարմիագոյն բարձրագիտակ պատմէներով , գըմբէթներով և սպիտակ մարմորնէ աշտարակիկներով , և կը բարձրանար իննեակ մշտակիթիթ ծառուղիներու կեղրոնէն , որք նոյնքան երկիրներ կ'առաջնորդեն : Այս ուղիներէն իւրաքանչւրն երկուստեք կը զարդարեն ազգի ազգի ծառեր , արմաւենիներ , գեքենի , քոքենի , մանկենի , լատանիէ , քափրենի հնդիկ եղէգն , պանան և ճանդան , և կ'երթայ կ'ընդարձակի մին դէպի Սէյլան , մին՝ ի Գուկոնդ , մին՝ յԱրաբիտ , մին՝ ի Պարսկատան , մին՝ յերկիրն Թիգետի , ուրիշ մը ի ձէնս , մի այլն յԱվա , ուրիշ մ' ալ յերկիրն Սիամայ և Հնդկաց ծովուն դէպի .

կզզիները :

Անկլիացի ուղեւորը հասաւ մեհեանն հնդիկ եղէգներէ յերիւրեալ ուղիէն՝ որ կը տանի Դանդէսի եղերքէն ի տեսիլ մերձակայ սիրուն կղզեկաց : Այս մեհեանն հարթ հաւասար ընդարձակ դաշտի մը վրայ բարձրագիտակ կառուցուած է , ուղեւորն երբ դիտէ զայն հեռուէն առտուան գէմ , հազիւ կրնայ համեկի անոր իրիկունն : Անկլիացին ի մօտոյ դիտելով ուր ուրեմն մեհենին շըքեղանիառ մեծութիւնն՝ ոքանչացաւ . իւր պզնձի գոներն վերջալուսոյ շողերէն կը փայլէին , և արծիւներ կսաւառնէին երկնաբերձ տանեացը շուրջ , սպիտակակուճ մեծամեծ աւազաններ կը շըջապատէին զայն , որոց վճիտ ջուրց մէջ կ'անդրագառնային մեհենին դմբէթներն և դոներն շուրջ կը տարածուէին ընդարձակ ճեմելիքներ և դարաստանք շըջապատեալ հոյակապ շէնքերով , յորս կը բնակէին

մէհենին սպասարկու պրահմանք :

Յառաջընթացք վաղեցին ազդա բարել անոր գալուստը . իսկոյն շրջակայ պարտէղներէն խումբ մը մատաղերամ քրմուհիք ելլելով՝ եկան գիմաւորել զնա պարերով և երգերով , ընկերակցութեամբ գափերու ձայնից . իրենց պարանոցներուն վրայ կը կրեին շղթայօրէն հիւսուած ծաղկեայ մանեակներ , և ամերիկեան յամիկէ յերիւրեալ պատկներ գլուխներնուն շուրջ :

Անկլիացին անոնց ծխած խնկոցքազցարանյը ամպիկներուն , պարերուն և երաժշտութիւններուն մէջէն յառաջացաւ մինչեւ մեհենին գուռն , որոյ խորն բաղմաթիւ ոսկի և արծաթ կանթեղներու լուսով կ'երեւութանար ծակրէնայի արձանը , Պրահմայի եօթերորդ մարմառութիւնն յուրանաձեւ , ձեռասո և անոտն քանդի իւր ձեռներն և ոտները կորսն ցուցած են երկրագունդն փրկելու համար

զայն կրելու ճգանցը մէջ Անոր ոտիցն առջեւ կ'երկրպաղէին ուխտաւորներ , յորոց ոմանք կխոստանային բարձրաձայն՝ տօնին օրը ընդհարկանել ուսերնին անոր կառացը , և ոմանք՝ ջախջախել ինք . դինքնին անոր անիւններուն տակ : Թէաէտ մնոտիապաշտ մոլեռոանդից ոյս տեսարանն սոսկում ազգեց մեր գիտնականին , բայց կը պատրաստուէր մըտ . նել մեհետնն , երբ ծեր պրահման մը որ գոնապահութիւն կ'ընէր , արգիլեց զայն , և հարցուց գալուն պատճառը , և երբ իմացաւ , ըստ Անկլիացւոյն . Քանզի պիղծ կը համարուիս այլակլուն օտարագգի մը լինելով , չես կընալ ներկայանալ ո՛չ ծակրէնայի և ո՛չ իւր քրմապետին մինչեւ որ տաճարին լոգարաններէն միոյն մէջ երեք անդամ չլուացուիս և մինչեւ որ չհանես վրայէդ գագանիք մորթէ կամ կովու բուրդէ շինուած հանդէ երձներդ , զի կողմէ կը պաշտեն պրահ-

մանեք . ո՞չ ալ խողի մազէ շինուած բան
մը ըլլալու է վրադ , ուրկէ այնքան կը
քարշին :

Ուրեմն ի՞նչպէս ընեմ , պատասխա-
նեց Անկլիացին , պրահմանապետին
ի նուէր բերած եմ պարսկական գորդ
մը հիւսեալ գաղատական այծու մազէ ,
և ճենակոն մետաքսեայ կերպառներ :

Այս ամեն բան , կրկնեց գունապան
պրահմանն , որ կը նուիրուին ժակրէնայի
տաճարին կամ իւր քրիստուաթն՝ ուրբ-
եալ կը համարուին այն նազատակաւ միւ-
այն թէ նուիրուած են անոնց . բայց
քու հանդերձիցդ համար այս բանն չկըր-
նար ըլլալ :

Տեսնելով դիանականն որ անկարե-
ի է առանց առաջարկեալ պայմանաց
գործադրութեանց ներկայանալ մեծ
պրահմանին , հանեց թիվնոցն՝ որ անկի-
ական բուրդով հիւսուած էր , և այծէ-
մըթէ կօշիկներն և կզբու մորթով պատ-

րասսուած խոյրն , յետոյ ծեր պրահմանն
երիցս լրւանալով զնա՝ հագցուց անող
հնդկական կտաւեղէն մը , և առաջնոր-
դեց մինչև պրահմանապետին որակին
դուռը . և երբ կը պատրաստուէր նա
ներս մանելու Արքայական ժողովոյ հարց-
մանց տեալն թեի տակ , առաջնորդն
հարցուց թէ տեարն ծածկող կողքն
ի՞նչ նիւթէ շինուած էր :

Հորթու մորթէ . պատասխանեց
Անկլիացին :

Ի՞նչ , գոչեց պրահմանն սարսափիա-
հար , չըսի քեզ թէ պրահմանք կովը
կը պաշտեն , և գու տակաւին կը հա-
մարձակը սներկայանալ պրահմանաց գըլ-
խաւորին հորթու մորթով ծածկեալ տետ-
րով մը :

Անկլիացին պիստի ստիպուէր ելթու
մաքրուիլ գանդէսի մէջ եթէ չխորհեր
հարթել համայն գժուարութիւնք՝ քա-
նի մը հնդկական սոկի դրամներ տալով

առաջնորդին . բայց ուետըն պէտք եղաւ
թողուլ գահաւորակին մէջ , կը միսիթար-
ուէր խորհելով սակայն ընդ ինքն թէ
դէք երեք հարցումներ միայն պիտի
կընար ընել հնդիկ քրմապետին , և կը-
ուէր . Դոհ պիտի ըլլամ եթէ ուսուցանէ
ինձ թէ ի՞նչ միջոցով պէտք է վնասել
ճշմարտութիւնը , թէ ուր կընայ դանը-
ուիլ , և թէ հա՞րկ է հազրդել զայն
մարդոց անխոտիր :

Ուր ուրեմն ծեր պրահմանն մոցուց
զանկլիացին , կտաւէ հանդերձովն պա-
րածած կեալ հօլանի գլխով և բոկսն ,
ժակրէնայի գլխաւոր քրմին մօտ , որ ճան-
գալ փայտէ սիւներով զարդարուն որա-
հի մը մէջ նստած էր . որահին կովու աղ-
բով ծեփուած պատերն կանաչ ներկու-
ած էին , և հոյելոյ պէս փայլուն և ո-
ղորկ , յատակին ծածկուած էր վեց ոտք
երկայնութեամբ և վեց ոտքով լայնու-
թեամբ նրբահիւս փսխաթներով , որահին

խորը երենեայ վանդակապատով մը շմբ-
ջապատեալ պատուանդանաւոր բազմո-
ցի մը վրայ , կարմիաներկ հնդկեղէզնեայ
շրջափակի մը մէջէն կը տեսնուէր պատ-
կառելի քրմապետը իւր տղի որ մօրուքով
և երեք թելեր ըստ սովորութեան պրահ-
մանաց , կ'երկարէին առ իշեղ :

Դեղնագոյն գորգի մը վրայ ծալա-
պատիկ նստած էր կատարեալ անշար-
ժութեան մէջ , մինչև անդամ աշաց բի-
րերն խակ չէին խաղոր :

Իւր աշակերտներէն ոմանք սիրա-
մարգի փեարէ շինուած հազմահարներով
իբաց կը վանէին անկէ ճանճերն , այլք
արծաթեայ ինկանոցներու մէջ կը ծիսին
հալուէ , և են որք տաւզի վրայ կը ներ-
գաշնակէին օրհներգութիւններ . մնաց-
եաներն որ բազմաթիւ էին , և որոց մէջ
կային փաքիրներ , տէրպիչներ . այլակրօն
կրօնաւորք , կարգ կարգ նստած էին
որահին երկու կողմերն խորին լուս թեան

մէջ. աչու ընին ի գետին խոհարհած և բաշուկնին խաչածեւ կուրծքերնուն վրայ ամփոփած :

Երբ Անկիխացին իւր մեծարանքը մատուցմանելու համար ռւզեց յառաջ անցնիլ մինչեւ պրահմանապետին քսվն, իւր առաջնորդն արդիլելով հսն կեցուց զնա իններ թգ փսխաթին վրայ, և ըստու. Առագործարք աւելի յառաջ չեն կրստը երթաք հարկատու իշխաննք՝ մինչեւ վեցերորդ փսխաթին, Մօկոչի պայազատ իշխաններն մինչ երրորդ փսխաթին, միայն Մօկոչի, տիրապետին, չնորհուած է մերձիլ պատկառելի քրմանգետին, անոր ոտքերն համբուրելու համար :

Սակայն խուլմը պրահմաններ մինչեւ բազմոցին առջեւ տարին հեռադիտակը՝ դիպակներն, մեռաքպեայ կերպամները և դորդը, զսրս Անկիխացւոյն մարդիկը գրած էին սրահին դրան առջեւ :

Ենք պրահմանապետը հաղիւ տըժ-

գոհ անտարկ մը ներեց նու էրներուն վրայ, զորս ի կոյսին շէնքին ներքին մէկ կողմը փախաղ ընցիւ :

Դիմնականն պիտի սկսէր խօսելու, երբ իւր առաջնորդն ազդաբարեց իրեն թէ պէտք էր սպասել մինչեւ որ քրմապետն հարցաքննէր :

Նոտեցուցին զնա կրուկներուն վրայ ծալապատիկ, զորօրինակ երկըն գերածակները կը նոտէին :

Կը մշմնար նա այս քանի ձանձրացուցիչ աբարողութեանց վրայ, բայց ո՞վ ո՞ք չզիջանիլ գուցէ եւս առաւել յոդնութեանց, երբ ճշմարտութիւնն վնասուելու համար մինչեւ Հնդկաստան երթալ յանձն առած է :

Անկիխացին նոտածին պէս՝ երդերն դադրեցան, քանի մը վայրկեան խորին լուութենէ մը յետոյ քրմապետն հարցունել առաւ թէ ինչու եկած էր ի ժակընա :

Թէպէտ ժողովոյն գէթ մի մասին
լելի լինելու համար բաւական որոշ և
Հսդկերէն խօսեցաւ նա, բայց իւր խօս-
քը ֆաքիրի մը միջոցաւ որիշի մը հազար-
գուեցաւ, և այս երկրորդն՝ Անկլիաց-
ւոյն, որ նոյն լեզուաւ պատասխանեց՝
թէ եկած է ի ժողովէնաւ խորհուրդ հար-
ցանելու պրահմանապետին, որ այնքան
մեծ համբաւ կը վայելէ, դիտնալու հա-
մար իրմէ թէ ի՞նչ կերպով կարելի է
ճանչնալ ճշմարտութիւնը :

Այս պատասխանը դնաց հասաւ
պրահմանապետին մի և նոյն գերակա-
տարներու միջոցաւ, որք այն հարցաւմն
բերած էին :

Այս եղանակաւ շարունակուեցաւ
ամբողջ բանակցութիւնն :

Ծերունի պրահմանապետը քիչ մը
խորհելէն յետոյ պատասխանեց. ճշմար-
տութիւնը միայն պրահմաններու միջո-
ցաւ կարելի է ճանչնալ :

Յայս բան բոլոր ժողովականք խո-
նարհեցան՝ զարմանալով նախագահին
պատասխանին վրայ :

Ուշ պէտք է վնառուել ճշմարտու-
թիւնը. հարցուց Անկլիացին բաւական
զայրացմամբ :

Քողոր ճշմարտութիւնք, պատասխա-
նեց ծերունի քրմապետը, ամփոփեալ են
չորս Վէտայից մէջ, որք գրուած են հա-
րիւր քոան տարի յառաջ Սանօկիստ լեզ-
ուաւ, և ոյց միայն պրահմաններն կը բ-
նան խելամտիլ :

Այս պատասխանին վրայ ամբողջ
որահն թնդաց ծափահարութեամբք :

Անկլիացին վերստանալով իւր բը-
նական պաշարիւնութիւնն՝ ըստ ժակ-
րէնայի քրմապետին. Որովհետեւ Աստ-
ուած ճշմարտութիւնը այնպիսի գրոց
մէջ ծածկած է, որոց խելամտին միայն
պրահմաններու վերապահեալ է, կը հե-
տեւի թէ չուզեր որ զայն ճանչնան այլք

բազումք որք չգիտեն իսկ թէ պրահ-
մաններ կան . ապաքէն եթէ այս այս-
պէս ըլլար , Աստուած չէր կընար ար-
դար համարուիլ : Պրահմա աստուածը
այսպէս կամեցաւ , յաւել ծերունին , ոչ
ոք կընայ հակառակիլ : Պրահմայի կամաց:
Ժողովոյն ծափահարութիւնքն կըրկ-
նուեցան , և երբ հանդարտութիւնն վե-
րըստին տիրեց , Անկիխացին իւր երրորդ
հարցումն առաջարկեց . հա՞րկ է զմար-
դիկ հաղորդ առնել ճշմարտութեան :
Յաճախ , ըստ ծերունին , խոհեմու-
թիւնը կը պահանջէ որ զայն չյայտ-
նենք ամենուն անխտիր , բայց պարտա-
կանութիւն է ըսել զայն պրահմաններուն:

Ի՞նչ , գոչեց Անկիխացին բարկու-
թեամբ , պէտք է ըսել ճշմարտութիւնը
պրահմաններուն , որք չեն ուզեր յայտ-
նել զայն այլոց , ա՞հ , արդարեւ պրահ-
մանք կարի յոյժ անիրաւ են :

Այս խօսքին վրայ սոսկալի շիոթու-

թիւն մ՞էր բրդաւ ժաղալցին մէջ . ժողո-
վը անտրատունջ լուած էր Աստուծոյ վերա-
դրուած անարդարութեան , բայց չլրցաւ
նոյնպէս անխոռվ մնալ՝ երբ յանդիմա-
նական նախատինքն կը դառնար պրահ-
մանաց իրոյ : Հնդիկ գիտնականներն ,
ֆոքիլներն , շէլիսերն , պրահմաններն ,
պորսկապէնք և անոնց աշակերտներն
կը փափաքէին անմիջապէս վիճաբանու-
թեան բանուիլ Անկիխացւոյն հետ , բայց
Ժակրենայի մեծ քուրմն դադրեցուց շշու-
կըն ձեռքով զարնելով , և բաւական
բարձրաձայն ըսելով . Պրահմաններն եւ-
րոպացի գիտուններուն պէս չեն վիճա-
բանիր . և զոյս ըսելով սաքի ելաւ և
մեկնեցաւ ամբողջ ժողովոյն դրուատա-
նաց գոչիւններուն մէջէն :

Ժողովականք սկսան բարձրաձայն
արտնջալ Անկիխացւոյն դէմ , և գուցէ
դաւէին իսկ կենացը դէմ , եթէ չունե-
նային երկիւղ յԱնկիխացւոցմէ , որոց ազ-

դեցութիւնն խլատ զօրաւոր էր Գանգէ-
սի եղբաց վրայ :

Անկվացի գիտնական դուրս ելած
ատեն՝ իրեն առաջնորդողն ըստաւ. Մեր
ամենապատկառելի հայրը քեզի պիտի
մատուցանէր, ըստ սովորութեան, օշա-
րակ, պէտէլ^(*), և քաղցրաբոյր խուն-
կեր, բայց դուք վշտացուցիք զի՞նքը :

Ի՞նձ պէտք է վշտանալ, պատաս-
խանեց Անկվացին, որ այնքան անօդուտ
յոգնութիւններ յանձն առի. քու գըլ-
խաւորդ ի՞նչ բանի համար սրտնած է :

Ի՞նչ, կրկնեց առաջնորդն, դու չէ՞ր որ
հակառակեցար անոր. չե՞ս գիտեր որ
Հնդկաստանի հրաշակիքն է նա, և իւր
խօսից ամէն մէկն հանճարոյ ճառագ այժ-
ներ են :

Անտարակոյս, պատասխանեց Անկ-

(*) Տունկ մ'է, որոյ տերեւ հնդկաստանցիք
սովորութիւն ունին ծառելու:

վացին, հագնելով իւր թիկնոցն՝ կօ-
շիկներն և խոյրն :

Օդը փոթորիկ կը գումէր . գիշերը
կը մօտենար, խնդրեց նոյն գիշերն մե-
հենին օմեւաններէն միոյ մէջ անցնել .
բայց չթոյլատրեցին, քանզի պիղծ կը
համարուէր : Եւ զի պարտասեցուցիչ ա-
րարուզութիւններն յոյժ ծարաւեցուցած
էին զնա՝ ջուր խնդրեց . փոքրիկ ամա-
նով մը ջուր բերին . երբոր խմեց, կոտ-
րեցին ամանը, վասն զի պիղծ լինելով՝
անմաքրած էր զայն շրթներովն : Յայն-
ժամ զայրացեալ կանչեց իւր մարդիկը՝
որ մեհենին աստիճաններուն վրայ եր-
կրպագութեան պարապած էին, և ելլեւ-
լով գահաւորակին մէջ ճամբայ ինկաւ
չնդիկ եղէզներէ յերիւրեալ ծովեղեր-
եայ ուղիէն :

Գիշերուան սեւ սոսուելներն սկսած
էին ախտեր ամպերով :

Ի ճանապարհին այսովէս կըսէր նա

ընդ ինքն . Հնդկական առածը շատ
սասպէ . Այս ամեն եւրոպացի որ կ'այշ-
ցելէ Հնդկաստանի կը շահի համբերու-
թիւն , եթէ չունի , իսկ եթէ ունի կը
կորսնցունէ զայն : Ես կորսնցուցի իմա .
Բնչպէս , կարելի չէ որ գիտնամ թէ
ինչ միջոցով ճշմարտութիւնը կը գտնուի
թէ ուր պէտք է փնտռել զայն , և թէ
պէտք է հաղորդել զայն մարդկան . ուշ-
րեմն մարդիկ ամենայն ուրեք դատա-
պարտուած են վէճերու և սխոլանաց .
չարժեր գալ ի Հնդկաստան պլրահմա-
նաց խորհուրդ հարցնելու :

Մինչդեռ Անկլիացին այսպէս կը
խորհեր գահաւորակին մէջ , յանկարծ-
ուժգին փոթորիկ մը ելու , զոր Հնդ-
կաստանցիք թաթառ . (բէֆն) կը կոչեն :
Ծովուն կողմէն փշոծ հողմն կը զոյրա-
ցնէր Գանգէսի ալիքներն , որք փրփրա-
սաստ կը խորտակէին գետաբերնի կղղե-
կաց բաղիսելով . եղերքն ի վեր կը բարձ-

բանային փոշոյ սիւներ , և անտառաց
մէջէն՝ ամպք տերեւոց , զորս սաստկա-
գոյն հողմն խառնիխուռոն կը ցրուէր
գաշտաց մէջ և ալեաց վրայ , մերթ
բարձրացնելով զոյնս մինչեւ ամպերն ,
մերթ ուժգնապէս հարուածելով հնդիկ
եղէպներն , որք ամենամեծ ծառերն
անդամ կը գերազանցէին բարձրութեամբ
կը շարժէր զանանք այնքան դիւրութեամբ
որպէս թէ լինէին մարգագետնի անզօր
խոտեր : Փոշոյ և տերեւոց մըրկաց մէ-
ջէն կը տեսնուէր ալէծածան տակուանեալ
ծառուզին համայն , ուր ծառերէն ու-
մանք կը խոնարհէին յաջ և յահեակ
մինչ ի գետին , և այլք վերստին կը բարձ-
րանային ահեղ մանչմամբ : Անկլիացւոյն
մարդիկն վախնալով որ չ'ըլլայ թէ ջակա-
ջախին անոնց հարուածներէն , կամ ջրա-
հեղոյց կորսուին Գանգէսի զայրացեալ
ալիքներէն , որք արդէն սկսած էին յոր-
դիւ և վաղել եղերքն ի դուրս , դաշտաց

ճամբան բռնեցին , և կը դիմէին ըստ
դիպաց մերձաւկայ բլրակներն : Սակայն
գիշերը կը յառաջանար . արդէն երեք ժա-
մէ ի վեր կը լութանային խիտ մութին մէջ
առանց գիտնալու թէ ուր կ'երթային .
յանկարծ փայլակ մը ճեղքելով ամպերն
և լուսաւորելով հօրիզոնն ամբողջ՝ տե-
սան խիտ հեռուն , իրենց աջ կողմն ,
ժակրէնայի մեջեանն , Գանդէսի կզղեակ-
ներն , յուզեալ ծովն , և մօտն , իրենց
առջե , պզտիկ հովիտ մը և երկու թլուր-
ներու մէջ անտառ մը , վազեցին ապաս-
տանիլ հօն , և երբ հովտին մնաւքն հա-
սան , որոտումն արդէն սկսած էր լսելի
ընել իւր խուլ թնդիւններն :

Հովիտն շրջապատուած էր ժայռե-
րով , և կը կրէր երկնարերձ վազեմի
ծառեր . թէ այշտ փոթօրիկն կը խոնար-
հեցնէր անսնաց գագաթներն սակայն իրենց
անհետեղ արմատներն զիրինք շրջապա-
տող ժայռերուն պէս անսասան էին :

Հինաւուրց անտառին այս մասն կար-
ծես հանգստեան օթեւան մ'էր , բայց
դժուարին՝ հսնկէ ներս մանել . հնդկե-
զէգներ՝ որ կը պատէին զայն՝ ցանցա-
կերպ ծածկած էին ծառոց արմատներն ,
և վանք խաղաղատուելով արմատէ յար-
մատ , ուրիշ բան չէին ներկայացներ
ամենուստ , բայց ոտերէ և տերեւներէ
հիւսուած պատուար մը , յորում կ'ե-
րեւութանային սաղարթապատ անել
խորշեր . բայց հեծելազօրք իրենց տա-
պարներով ճամբայ մը բացին , յորմէ
անցան ամենքն գտհուորակովն հան-
գերձ : Ի զ'ւր կարծեցին ինքնինին
փոթորկէն պատուարած ըլլալ , ահա՛
տեղատարափ անձրև մը նոցա շուրջն
անմիջապէս անթիւ հեղեղներ կազմեց .
և երբ վարանման մէջ էին , նշանաբեցին
հովտին ամենէն անձուկ մէկ կողմն ,
ծառոց տակ , լցո և խրճիթ մը , լուպ-
տերակիրն այն կողմն վազեց լսուաերն

վառելու համար, բայց քիչ մը յետոց գարձաւ չնշանակառ, և աղաղակելով ։ Մ'ի մօտենաք, Բարիա՛ մը կայ հսն :

Ի, կոյն ամեսին սարսափած գոչեց, Բարիա՛ մը, Բարիա՛ մը : Անկլիացին կարծելով թէ Բարիան վայրենի կենդանի մ'է, ձեռքն անմիջապէս արձանակին տարաւ, և կը հարցնէր լսագաերակրին թէ ի՞նչ է Բարիան :

Բարիան, պատասխանեց նա, անհաւատ և անկրօն մարդ մ'է :

Խոկ հեծելսզօրաց դլաւուղն ըստ Բարիա Հսդիկ ցեղ մ'է, այնքան անարդ, որ ներեկի է սպաննել զայն եթէ դպչի մէկուն . եթէ մասնենք խը խրճիթն, ինն ամիս չենք կրնար ո՛ր և է մեհեան մը մասնել, և սրբուելու համար պէտք է ինն անգամ Դանդէսի մէջ լուացուիլ և ողնչախ անգամ լուացուիլ նաեւ կովու մէզով յատից ցդլուհն իձեռն պրահամափ : Համայն Հսդիկք գոշեցին . Անտ

կարելի՛ է որ Բարիայի մը խրճիթն մըտնանք : Ի՞նչպէս գիտցար, ըստ Անկլիացին իւր լսագաերակրին՝ թէ սիդ Հնդիկն Բարիա մ'է, ոյ վինքն անհաւատ և անկրօն : Վասն զի, պատասխանեց, երբ խրճիթն գուռն բացի՝ տեսայ որ պակած էր մի և նոյն փախթին փրայ շանը և կնոջն հետ իմիասին, և կուջը կուտար ջուր կովեղջերով մը : Անկլիացույն բոլոր ուղեկիցք միաձայն կրկնեցին . Ո՛չ չենք կրնար մասնել Բարիայի մը խրճիթ :

Սպասեցէք գուռք հսու եթէ կուգէք, ըստւ Անկլիացին, ես բոլոր Հընդիկէկ ցեղերն հաւասար կը գտնեմ, երբ խնդիրն անձքեէն պատապարուելու իրոյն է : Զայս ըսելով ցատկեց գահհաւըրակին և անութին տակ տանելով հար ահց տետրն հանդերձ մախսազամն, ու ծիւծն ի ձեռին, գնաց առանձին խրճիթն գուռն, և երբ զարկաւ, սիրուն զէմքով մարդ մը եկաւ բացաւ զայն, և հեռա-

յաւ իսկոյն ըսելով . Տէ՛ր , ես Թշուառ
Բարիա մ'եմ , անարժան զքեղ հիւրասիւ-
րելու , բայց եթէ յարմար կը դատես
իմ խրճիթս անձրիէն պատոպարուելու
համար , մեծ պատիւ կընես ինձ : Եզ-
րայր , պատասխանեց Անկլիացին , հա-
ճութեամբ կընդունիմ ստանջականու-
թիւնդ :

Յայնձամ Յայլիան ջահ ի ձեռին ,
խուրձ մը չոր փոյտ կրնակն տռած և
կողով մը լեցուն քօքօ և պահան անո-
թիս տակ , դուրս ելու , և մօտենալով
Անկլիացւոյն մարդոց , որ քիչ մը հեռուն
ծառի մը տակ կեցած էին , ըստ . Որսլին-
տեւ չէք ուզեր խրճիթս մաներս չնորհն
ընել ինձ , ահա ձեզի կը բերեմ կեզեւա-
պտու պտու ջներ , զոր կրնաք ուտել ա-
ռանց պղծուելու , և ահաւասիկ ձեզի
փայտ իհուր , կրնաք չորցնել ձեր հան-
գերձներն և պաշտպանել ինքինքնիդ-
քնդդէմ վաղեց . Աստուած պահպանէ

դձեզ Եւ իմկոյն խրճիթն դառնալով՝ ըստ
Անկլիացւոյն . Տէ՛ր , կը կրկնեմ , թշուառ
Բարիա մ'եմ ես , բայց զի չե՞ս դու-
հնդիկ , ինչպէս դիւրին է հասկնալ դի-
մացդ սպիտակ դպյուէն և հանգերձներէդ ,
կը յուսամ թէ ծառայիդ կերակուրնե-
րէն չպիտի խորշիս , և զայս ըսելով գե-
տինը փախթին վրայ դրաւ մանկ , ինըն-
ձոր քաղցրահամ , համեզաճաշակ բոյ-
սեր , կրակախառն մախրոց տակ եփած
գետնախնձոր , խորովեալ պահան և սան
մը բրինձ՝ քօքօյի կաթով և շաքարով
պատրաստուած . յետոյ քաշուեցաւ իր
փախթին վրայ կնոջն և տղուն քով , որ
կը նվիրհէր կնոջը մօտ օրօրոցի մը մէջ՝
Առաքինիդ դու , ըստ անկլիացին ,
դու քան զիս արժանաւորագոյն ես ,
այնու զի զքեղ անարդողաց իսկ կը հա-
ճիս բարեգործել : Եթէ չդաս ինձ հետ
չբաղմիս այս փախթին վրայ , պիտի կար-
ծեմ թէ զիս եւս իբրեւ չար ոք կը

ճանշնաս , և պիտի մեկնիմ ամսմիջապէս ,
խրճիթէդ անձրեւոց հեղեղներէն խեղա-
գուիլս և վագրերէն փարատուիլս իսկ
դիմնամ :

Բարիան եկաւ նստեցաւ միեւնոյն
փոխաթին վրայ , և սկսան երկուքն
խմասին ճաշել . և Անկլիացին փոխոր-
կէն այսպէս սպասովարուած ըլլալուն
համար կը հրճուէր յոյժ . քանզի իըլր-
ճիթն երբէք չէր սասաներ , ոչ միայն
հովտին անձուկ կողմն ըլլալուն , այլ
մանաւանդ զի հասաւառուած էր իստու-
րոտ հնգիկ թղենոյ մը , որոյ սատք
բոււսուցանելով իրենց ծայրն խիտ առ-
խիտ այլ արմատք՝ կը ձեւացնեաւ նոյն-
քան կամարներ միեւնոյն մայր արմա-
տին յենած . այս ծառերն նաև այնքան
տերեւախիտ են , որ անձրեւի կաթիլ
միակ չծորեր անոնցմէ վար : Թէպէտ
միրկին ահաւոր գոռումն կը շարունակէր
վայլատականց շառաչմանց հետ , սա-

կայն խրճիթին երգիքէն ելած կը ակա-
րանին ծուխը և կանթեղին լրյուը չէին
իսկ դողդոջեր , Անկլիացին կ'սքանչանար
խրճիթին մէջ տիրած այս խաղաղութեան
վրայ , որոյ առջեւ տարերց հանդար-
տութիւնն իսկ կը նսեմանայ : Հնդկին
երենոսի պէս վայլուն և սեւամորթ ման-
կիկն իւր որբանին մէջ կը նիրհէր , և
մայրն որորելով զայն ոտքովն՝ կ'զրօ-
նուր իրեն համար անկօլեան կարմիր և
սեւ ոլոսէ մանեակ մը շինելով . հայրը
անդադար գորովալից ակնարկներ կը
նեաէր անոնց վրայ . այդ խաղաղու-
թեան օթեւանին մէջ չնիկն իսկ կը մաս-
նակցեր տիրող երջանկութեան , տա-
րածուած կատուի մը հետ կրակին առ-
ջեւ , և մերթ ընդ մերթ կիսաբաց ա-
չօք դիտելով իւր տէրն կը հեծկըլտար :

Երբ Անկլիացին դադրեցաւ ուտելէ ,
Բարիան բերաւ անոր կրակ ծխիչն վա-
ռելու համար , և վառելով նաեւ իրենը ,

նշան ըրաւ կնոջն , որ խօկոյն երկու քծ-
քօէ գաւաթներ և հաղաղակ մը լեցուն
էնք բերաւ , զոր անսնց ճաշելսւ ժա-
մանակ ինք պատրաստած էր՝ կիտրոն ,
բընձօղի և շաքարեղեգան հոյզ ջրա-
խառնելով : Սկսան խմել և ծխել , Ան-
կըլիացին ըստ . կը թուի ինձ թէ ցարդ-
տեսած մարդոց երջանկագոյնն ես դուն ,
և հետեւարար ամենէն խմաստունը . նե-
րէ ինձ քանի մը հարցումներ ընել քեզ .
ուստի է քեզ այսքան հանդարտաւթիւն
ի մէջ այսպիսի ահար՛ու փամթորկի մը ,
որ ծառ մը միայն ունիս ի ծածկոյթ , և
ծառք հրաւիրակք են շանթից : Երբէք ,
պատամսանեց Բարիան , հնդիկ թղենին
աղատ է շանթից հարուածներէն : Զար-
մանալի է այդ , կըկնեց գիտնականն ,
բայց անտարակոյս այդ ծառն զօրաւոր
ելեքտրականութիւն մը ունեցած ըլլալու
է : Զեմ հասկնար թէ ի՞նչ է ելեքտր-
րականութիւնն , պատամսանեց Բարիան ,

բայց իմ կինս կը հաւատայ թէ Պրահ-
ման աստուածը անձրեւէն պատսպար-
ուելու համար օր մը հնդիկ թղենւոյ
տակ ապաստանած է , և այս պատճա-
ռաւ այդ ծառն ազատ մնացած շանթից
հարուածներէն . իսկ ես կը կարծեմ թէ
Աստուած փոթորկալից կլիմաներու թը-
ղենւոյ տուած է խտագոյն ոստեր և տե-
րեւներ , որք կամնաներ կը ձեւացնեն ,
ոչ ուրիշ բանի համար , բայց զի ու-
ղեւորք կարենան ապաստանիլ անոր
տակ , ուր չներեր ինքն որ հասնին կայ-
ծակներն : Զերմեռանդ ես , պատաս-
խանեց գիտնականն , այժմ կ'ըմբռնեմ
թէ Աստուածոյ վրայ ունեցած վատահու-
թիւնդ է զքեզ խաղաղութեան մէջ պա-
հողն . հանդարտ խիզճ մը գիտութեան
չկրցածը կրնայ ընել , և կ'ապահովէ քան
զայն . ըսէ ինձ , կը խնդրեմ , ո՞ր ցեղին
կը վերաբերիս , քանզի չես երեւար բը-
ռաւ թէ հնդիկ ցեղէ մ'ես , և զի ոչ ոք

Հնդիկ կուզէ հազօրդ ակցիկ քեզ . այն
ամեն տեսակ գիտուն հնդիկ ցեղերւն
մէջ , ոյց խորհրդակցութեան կը պար-
տաւորէի երթալ , չտեսայ երբէք Բարիտ
մը . Հնդկաստանի ո՞ր նահանգին մէջ կը
գտնուի քու մեհեանի : Ամենայն ուրեք
ըստ Բարիտն , իմ տաճարո բնութիւ-
նընէ , կը պաշտեմ անսր Արարիչը տ-
րեւադալին , և կը փառաւորեմ զնա
արեւամտին , թշուառութենէ խրատ-
ուած՝ երբէք ինէ աւելի թշուառի մը
օգնելէ չե՛մ քաշուիր , կը չանամ եր-
ջանիկ կացուցանել կինո և զաւակո ,
նոյնպէս և կատուս ու շնիկո . կոպասեմ
մահուան որ կուգայ կենաց վախճանին ,
ինչպէս քաղցր քնոց՝ օրուան վախճա-
նին : Ո՞ր գըքին մէջ ուսար , հարցուց
դիտունն այս կանոնն : Բնութեան մէջ ,
պատասխանեց հնդիկը , ուրիշ գիրք
չեմ ճանչցած : Ա՛հ , այս՝ մեծ աղոյն
գիրքնէ այն . ըստ Անկլիային , բայց

ով տոսց քեզ կարգալ զայն : Թշուա-
ռութիւնը , պատասխան եց Բարիտն .
Հայրենեացո մէջ անարդ համարուած
ցեղէ մը ըլլուլով , տասնց հնդիկ . կարե .
նալ ըլլուլով՝ կրցի սլլալ մարդ . ընկե-
րութիւնէ մերժաւած՝ ապաւինուծ եմ
բնութիւնն : Բայց առանձնութեանդ մէջ
գոնէ գիրքել ունի՞ս , կրկնեց Անկլիա-
յին : Եւ ո՞չ խակ հաս մը , ըստ Բարի-
տն , կարգալ զրել անգամ չգիտեմ :
Ուրեմն աղաս ես մատհոգութիւն պատ-
ճառող անոտուգութիւններէ , ըստ նա-
ճակառը չփելով , խակ ես Անկլիային՝
հայրենիքս , զրկուած եմ ճշմարտու-
թիւնը վնասուելու այլ և այլ աղգաց գի-
տուններուն միջոցաւ , որով միայն կը ման
ըւսաւորիլ մարդիկ և երջանկանալ ,
բայց յետ ընդունայն խուզարկութեանց
և խուզայոյզ վէճերու՝ սա որոշման եկայ
թէ ճշմարտութիւնը վնասուելն յիմարտու-
թիւնէ . զի երբ մարդն գոնէ զայն՝

չպիտի կրնայ հազորդել ուրիշներու առանց թշնամիներ յարուցանելու իրեն դէմ։ Ըսէ ինձ անկեղծոթեամբ, գու եւս այսպէս չե՞ս մոտածեր։

Թէպէտ կ'զգամ թէ տղէտ մ'եմ, պատասխանեց Բարիան, բայց զի կ'ուզես որ այս մասին իմ կարծիքս ըսեմ. ինձ կը թուփ թէ մարդ ճշմարտութիւնը միայն իւր երջանկութեան համար փնտուելու է, ապա թէ ոչ, ամբարտաւան՝ սընտիապաշտ՝ վառասէր, չար, մարդախանձ իսկ է այնպիսին ճշմարտութիւնը ի վեր համել կարծողներուն մասհաճութեանց և անձնական շահուց գործիքն ըլլարով։

Սնկիացին՝ որ միշտ առ պրահմանապետն առաջարկած երեք հարցմանց վրայ կը խորհէր, և զմնյլեալ բարիայի ընտիր պատասխաններէն՝ ըսաւ. Որովհետեւ կը կարծես թէ պէտք է ամեն մարդ փնտուէ ճշմարտութիւնը, ըսէ

ուռեմն ինձ նախ, ի՞նչ միջոցաւ կարելի է գտնել զայն, երբ մեր խմացութիւնն յաճախ կրնայ խարել զմեզ, և մեր միտքըն կը մալորեցնէ զմեզ ևս առաւել. խորհելու եղանակն մարդէ ի մարդ կը տարբերի, և կը հաւատամ թէ իւրաքանչիւր անհատ միտքն իւր շահուց ծառայեցնելու մասնաւոր միտումն ունի. ահա՛ թէ ինչու համար ամեն մարդ մէկ կերպով չխորհիվ։ Զկա՛յ երկու տարբեր կրօն, երկու աղքութիւն, երկու ցեղ, երկու ընտանիք, և մինչեւ իսկ երկու մարդ, որ միեւնոյն կերպով խորհին ու մեկնեն. ուրեմն ի՞նչ միջոցով պէտք է վնասուեն ճշմարտութիւնը, երբ միտքն այս մասին չօգներ մեզ։ Կը կարծիմ թէ, պատասխանեց Բարիան, պարզ և անշահախնդիր սրտով մը կարելի է գտնել զայն, զգացողութիւնն ու միտքը կրնան խարուիլ, բայց անխառն միշտ մը, թէպէտ խարուելու են.

թակայ, չխաբեր բնաւ :

Իմաստուն պատասխան, բառւ Անկահացին, ճշմարտութիւնը նախ որտավ և ո՛չ թէ մոռքով բնաւելու է. նոյն միջոցաւ զգալու դործովսթիւնը կը կատարեն մարդիկ, և կը խորհին բայց այլ միջոցաւ, քանզի ճշմարտութեան ըստիրգրանքներն ընութեան մէջ են սակայն մարդոց անկէ հանած քմածին հետեւութիւններն՝ անձնական շահուց մէջ: Ուրեմն պէտք է ճշմարտութիւնը փնտուել պորզ որտով մը. զի սիրտ պարզ չեղծեր հասկցած ըլլալ, ինչ որ չ' հասկցած, և հաւտառալ այնմ, ում չհաւատար. ո՛չ հնարս կը հնարէ խորելու, և ո՛չ կը խորհի խորել: Այսպէս՝ պարզ սիրտ մը աղատ անձնահաճ ըլլաձիւք մոլորեալ մարդկան սրտից տըկարութիւններէն՝ զօնաւոր է և կարող բնուածելու ճշմարտութիւնը և ազահելու դայն: Միաբար լուսաւորեցիր. որչափ

չէի կրցած ես ինձէն, յաւել բարիան. ճշմարտութիւնը կը նմանի երկնից ցողին, զայն անազարտ պահելու համար պէտք է ժողվել մաքուր ամսնի մէջ:

Քաջ բացատրութիւն, ո՛վ աղնիւ անրդ, կրկնեց Անկլիացին, բայց ահաւելի կինծուոմ հարցում մը. ո՞ւր պէտք է բնաւել ճշմարտութիւնը. ճշմարտութիւնը բնուածելու համար անկեղծ սիրտ մ'ունենալու է կըսես, զայդ մենէ կախութն ամի, բայց ճշմարտութիւնն յայլց, ո՞ւր վնասուելու է զայն, ցորչափ շուրջերնիւ գտնուած մարդոց շատն իրենց մտահաճութեանց և շահուց անձնասուր են միայն: Խել մը ժողովրդոց այցելեցի, յազեցի իրենց մատենադարսներն, իտրհուրդ հարցուցի իրենց ուսուցչաց, և ամեն ուրեք չդատայ այլ ինչ, բայց ընդդիմարտնութիւն, և որքան լեզու, այնքան և աւելի կառկածք և կարծիք: Եթէ չ' կարելի գանել

ճշմարտութիւնը մարդկային ծանօթու-
թեանց ամենահոչակաւոր թանգարանաց
մէջ , ուր հարկ կըլլայ երթալ վնտուել
զայն . ի՞նչ օդուած՝ ունենալ սիրտ մը
անխառն ի մէջ մոլորամիտ և ապական-
եալ մարդկան : Մարդոց միջոցաւ մեզ
հասած ճշմարտութիւնը կեղակարծ է ,
պատասխանեց բարիան , բնութեան մէջ
պէտք է բնտուել զայն և ո՛չ մարդոց
մէջ . բնութիւնը մայր է համայն գոյա-
ցութեան , իւր լեզուն՝ մարդոց լեզուին
և անոնց գրքերուն պէս անիմանալի և
յարափոփոխ չէ . մարդիկ գիրք կը շի-
նեն , բայց բնութիւնը՝ իր . ճշմարտու-
թիւնը գրոց մէջ ներկայացնել կը նշա-
նակէ ներկայացնել զայն պատկերի մը
կամ արձանի մը վրայ , որ միայն երկրի
մը շահաւետ կընայ ըլլալ , և զոր ժամա-
նակն կեղծանէ օր յաւուր , գիրքը
մարդոց հանճարին գործն է , բայց բը-
նութիւնն՝ գործ Աստուծոյ հանճարին :

իրաւունք ունիս , ըստու Անկլիացին ,
բնութիւնը բնական ճշմարտութեանց աղ-
բիւրն է , բայց ուր է , օրինակի համար ,
պատմական ճշմարտութեանց ակն , եթէ
ոչ ի գիրս . ի՞նչպէս ապահովուելու է
երկու հազար տարի յառաջ պատահած
դէպքի մը ճշմարտութեան վրայ . Նոքա
որ աւանդած են մեզ զայն , միթէ էի՞ն
զերծ կանխակալ կարծիքներէ կամ
կողմանապահութենէ . ունէի՞ն անշահա-
խընդիր սիրտ մը . մանաւանդ այդ գիր-
քերն պէտք կ'ունենան ընդօրինակիչնե-
րու՝ տպագրիչնորու՝ թարգմանիչներու՝
մեկնիչներու , և այս ամենքն քիչ շատ
փոփոխած չէն կընար ըլլալ ճշմարտու-
թիւնը . զի՞ որպէս ըսիր , գիրքերն մար-
դու գործ են . որեմն պէտք չէ ըն-
դունիլ բոլոր պատմուկան ճշմարտու-
թիւններն , որք կը հասնին մեզ սիսալա-
նաց ենթակոյ մորգոց միջոցաւ : Ի՞նչ
պէտք ունի մեր երջանկութեան , ըստու

հնդիկն՝, անցեալ ժամանակաց պատմութիւնը, պատմութիւն ներկային՝ անցելոյն և ապառնոյն :

Քաջ է, ըստ Անկլիացին, բայց դուն բարոյական ճշմարտութիւններն անհրաժեշտ կը գատէիր մարդկային ազգին երջանիկութեան համար, արդ՝ ի՞նչ պէս գտնելու է զանոնք բնութեան մէջ, դազանք կը մարտնչին, զիրար կապաննեն, և կը լափեն զիրար. տարերք իսկ հակառակ են միմեանց. պէտք է որ մարդիկ օրինակ առնուն անանցմէ :

ՄՏ, ոչ, կըկիսեց Բարիան, ամեն մարդ կրնայ գանել իւր վարմանց ուղղութիւնն իւր իսկ սրտին մէջ, եթէ իւր սիրտն է անհառան. բնութիւնը դրած է հան ոցո օրէնքք: Ինչ որ չես ուզերք քեզ ընեն, մի՛ ըներ զայն դու այլոց ճշմարիտ է, ըստ Անկլիացին, բնութիւնը զմարդիկ համակարիք կացուցած է. բայց կրօնական ճշմարտութիւններն ի՞նչ-

պէս կարելի է ի վեր հանել ի մէջ այնքան տւանդութեանց և պաշտոնանց, որք կը բաժնեն ազգերն իրարմէ: Եւ այդ իսկ բնութեան մէջ, պատասխանեց Բարիան, եթէ դիտե՞ք զայն պարզ որբախ, կը տեսնենք հո՞ն զլկուտած իւր համայն կարողաթեամբ, հանձտրով և բարսւթեամբ, և մեր ակարաւթիւնն տգիտութիւնն և թշուառութիւն բաւեկան զօրաւոր պատճառներ են տասնց խոռվաթեանց, իրեն երկրպագելու, ազօթելու և զինքը սիրել յորդ որելու համար:

Արդ արեւոքանչելի պատասխան, յաւել անկլիացին, ըսէ՛ իւձ, երբ մարդ ճշմարտութիւնը ճանշնայ, պէտք է հազորդէ զայն այլոց. զի երբ զայն յայտնես՝ պիտի հալածուիս անթիւ հակառակորդներէ, որք կը սնանին միմեանց հակառակ պատրանաց մէջ, հաստատուելով թէ նո՞յն ոյն պատրանքն է ճշմարտու-

յայտնողն՝ ո՞ր ուսուցիչ պիտի համարձակի խելամուացնել գանոնք։ Այն՝ որ, պատասխանեց թարփան, և հալածէ նոյն պէս զմարդիկ ճշմարտութիւնը սորմեցնելու համար, թշուառութիւնը։ Ո՞հ, զաւակիդ բնութեան, գոչեց Անկիացին, այս մասին կը խաբուիս, թշուառութիւնը զմարդիկ նանրասիրութեան կը մղէ, կընկծէ սիրան ու հոգին. մարդիկ որքան լինիս թշուառ, այնքան անսրդ, դիրահաւատ և ծառայական կը դառնան. Անոր համար որ, ընդմիջեց թարփան, չե՞ն բաւական թշուառ. թըշուառութիւնը կը նմանի Պէմպէրի տընուը լերան՝ ի սահմանս Լահօրի արեւակէզ աշխարհին. անկէ վեր ելլողը՝ միայն ժայռեր կը դանէ առջին. բայց երբ դագաթը համարձակի, կը տեսնէ երկինքն դլխուն վրայ և Կաշմիրի պետութիւնը ուտքին տակը։

Գեղեցիկ և ճշմարիտ նմանութիւն,

թիւնը, և ամեն հակառակ բան՝ որ կ'ուզէ կործանել զայն, այն իսկ է պատրանք և խարէւթիւն։ Պէտք է, պատասխանեց Բարիսն, ըսել ճշմարտութիւնն պարզասիրա մարդոց, այսինքն բարեսէր մարդկան, որ զայն կը բնառուեն, և ո՛չ չարեաց, որք կը մերժեն զայն։ Ճշմարտութիւնը պատառական մարդարափ մը կը նմանի, և չարն կոսրդիլսափ մը, որ ճըկնարդնել զայն ականջացը, քանզի չունի ականջ. Եթէ հատ մը մարդարիտ կոսրդիլսուն առջին նետես, փոխանակ անափ զարդարուելու, պիտի ուզէ զայն ուտել, պիտի փշրէ ակռաներովն, և կատաղութեամբ պիտի յարձակի վրազ։ Առարկութիւն մ'ալ կը մնայ ինձ քեզ ընելիք, ըստա Անկիացին. ըսածներէդ կը հետեւի թէ մարդիկ դատապարտուած են սիստներ գործելու, որշափ և ճշմարտութիւնը իրենց պիտանի ըլլաց. և զի կը հալածէն զայն իրենց

ըստ Անկլիացին, արդ արեւ ամեն մարդ կենաց տապարէվին մէջ ունի մազլցելիք Ըռու մը . քակինդ , առաքինի՛ մենաւոր, ամենէն տաժանելին ըլլալու է . քանդի Քոլու ինձ ծանօթ մօրդոց մէջ թշուու ուագոյնն եղած ես : բայց ըսէ ինձ . ինչ չո՞ւ համար Բարիայից ցեղն այնքան տնարդ է Հնդկուուոնի մէջ , մինչդ եռ Պրահմանաց ցեղն այնքան պատաւուոր, Ժանկէնացի մեհենին զլխուոր պրահմանին քովէն կուգամ . նա միայն իւր կուռքն իւր անձն կը խորհի , և կընդունի պաշտօն գիցական Արտիշետեւ, պատասխանեց Բարիան , կըսկս պրահմանք թէ իրենք Պրահմա առուուծոյն զլիէն ելած են ի սկզբան . և թէ Բարիայք գոյացած են անոր սուքէն . և նաեւ՝ թէ օր մը Պրահմա առուուծը ուզեւորութեան մէջ բարիայէ մը ուտելիք իրն զրած ըլլալով , բարիան անոր սուերէ մօրդու միա : Այս աւանդութեան սկիզբ

առնելէն ի վեր պրահմաններու ցեղն յարդի խոկ մերն անարդ և անիծեալ է ընդհանուր Հնդկաստանի մէջ : Ներելի չէ մեզ մօտենալ քաղաքներու , ամեն հնդիկ աղնուական կամ զինուոր կրնաց անկատիք սպանունել զմեզ եթէ միայն մօտենանք շունչ շունչի :

ԱՌ սուրբ Գէորգ , գոչեց Անկլիացին , ահա՛ յիմարտկան և գատապարտելի . մսուիսապաշտութիւն մը . պրահմանք թէնչպէս կարողացած են համոզել զհնդիչս մի այսպիսի այլանդակ սուտի : Զայն ի մանկութենէ տոգորելով անոնց մաց մէջ , պատասխանեց Բարիան , և զայն միշտ կրնելով անոնց ականչին . մարդիկ թութակներ են :

Հէ՛ք թշուառ , ըստ Անկլիացին , թէնչպէս կարողացար ելլել այն թշնաւ մալից անդունդէն , որում կը դատապարտէին զքեզ պրահմանք անդստին ի ծննդեան , անձ մը նոյն խոկ իւր աչաց

անարդ կացուցանելի աւելի յուսահատական բան չկայ . այս կերպով միայն կարելի է զրկել զմարդ այն միմիակ ապահով միմիթարութենէն՝ զբք կընայ գանել սփոփուելով ընդ ինքն :

Կը հարցնէի նախ անձամբ անձին , պատասխանեց Բարիան , թէ Պրահմա աստուածոյն վերադրուած այս պատմութիւնն ստորդ է . միայն պրահմաններին կան որ իրենց երկնացին ծագում մը տալէն շահագիտութիւն մ'ունին՝ հեղինակելով պատմութիւն մը . որով կ'ազգեն հաւաստել թէ Բարիա մը զՊրահմա աստուածը մարդակեր ընել ուզած է . բարիաներէն իրենց վրէժն այսպէս կը լուծեն . որք չեն հաւասացած՝ պրահմանաց իրենց սրբութեան մասին քարոզած վարդապետութեան : Յետոյ կ'ըսէի . Համարենք թէ այս դէպքը պատահած ըլլայ , Աստուած անյիշաչար է . ամբողջ ժողովուրդ մը չդատապարտեր այդ ժո-

զավուգեսն վերաբերեալ անհատի մը յանցման համար քանի որ ժողովուրդը չէ մասնակցած ոյզմ . բոյց ենթագրեմք թէ յայնժամ բալոր բարիակոն ցեղն մասնակցեր եր , անոր ապագայ սերոնդն ալ կընա՞յ մեզակից համարուիլ այժմ :

Աստուած չպատմեր որդիներն՝ անոց հարց յանցանացը համար . զբուերեք չեն տեսած , և ո՛չ կը պատճէ հաւելին՝ անոնց թուանց գործած յանցանացը համար , որք տակաւին ծնած չեն : Բայց աւելի յառաջ երթալով՝ համարենք խոկ թէ տոկէ հաղարաւոր տափաներ յառաջ ապրող առ խոր տառուածըն անհաւատարիմ բարիայ մը՝ ոռ անց մեղսակցութեան՝ պատմոյն կը մասնակցի այսօր , կարելի՞ է որ Աստուածոյ այնքան ատելի բան չնչէ , և չը կարաւի անզէն ի ծնանելու : Եթէ տառուծոյ անէծքը կայ իմ վրաս , անկածներէս և ոչ խոկ բան մը պէտք էք արդիւնաւորիլ

վերջապէս՝ կըսէի, ենթագ թենք թէ
կատուիմ այնպիսի Աստուծմէ մը, որ
կը բարերարէ ինձ, պիտի ջանամ սիրե-
րի ըլլալ իրեն ըստ իւրաւմն օրինակի
բարերարելով անոնց՝ զորս կը պարաւէի
ատել:

Բայց ի՞նչպէս կընպիր տպրի, հար-
ցոց Անկիացին, մերժուած ըլլալով հո-
մայն ընկերութենէ: Նորի ըսի եռ ինձ,
պատախանեց հնզիլը, եթէ աշխարհ
ամենայն թշնամի է քեզ, դու ինքն ե-
ղիր քու բարեկամիք - քու թշուառու-
թիւնդ մարդկային կարողութենէն վեր
չէ: որչափ և տեղատապափ անձրեւէ,
թռչիկն անկէ կամիլ մը միայն կ'ըն-
դունի զրան: Եւ կ'երթայի անտառներն
և գետեզերքներն ուտելիք վնասելու,
բայց յաճախ ուրիշ բան մը չէի զտներ
բայց վայրենի պառզներ, զորս կը ժող-
վէի կատաղի գաղ աներէ փարատուելու
երկիւզամբ պաշարեալ. այսպէս կլցը

հասկնալ թէ րնու թիւնը բան մը նախա-
պատրաստած չէր մենաւոր մարդուն հո-
մոր, և եթէ կը գատապորաէր զիս սպ-
րելու այն ընկերութեան հետ, որ կը
վանէր զիս իւր ծոցէն: Յայնժամ սկսայ
խապ մնացեալ դաշտերն յաճախել, որք
բազմաթիւ են Հնդ կատանի մէջ, յորս
կը գանէի ուտելի տանկեր, որք իրենց
մշակայ անկմանէն յետյ տակաւին
կ'առըրէին: Այսպէս կը ճանապարհորդէի
գաւառէ գաւառ՝ ապահով թէ տմէն
տեղ պիտի կընամ գանել ուտելիքու
մշակութեան աւերտակացը մէջ: Երբ կը
գանէի օգտակար բուռոց սերմեր՝ կը ցա-
նէի զանոնք ըսելով, եթէ ոչ եռ գէթ
այլը կընան օգտիլ առանցմէ, և տեսնե-
րով թէ այս կերպով պիտի կընամ օգ-
տակար ըլլալ ինձ ողէս գժբախտից, կը
սիփթարուէի թշուառութեանս մէջ: Յա-
նի մը միայն կը փափաքէի բուռոն կեր-
պով, այն է քանի մը քաղաքներ աես-

նել . զմայլմամբ կը դիմէի ի հւոռուսա
անոնց պարի պշներն՝ աշտարակներն ,
գետերուն վրայի բազմոթիւ նուակաց
և պողոսայներու մէջ վաճառաբարձ կա-
րաւաններու մրցումն , որք կուզան կը
համեն չըրս կողմերէն , պատերապմիկ-
ներու վաշտերն , որք կը դիմէին զտաւ-
ուաց ներքին պահպանութեան հակելու ,
բազմոթիւ ուղիկցօք մելձեցող գեւպա-
նաց ընթացքն , որք կուզային օտար եր-
կիրներէ աւետելու յաջող արկածներ ,
կամ գաշնազ բութիւններ կիքելու : Կը
մերձենացի որդուի ներելի էր ինձ ծա-
ռուղեաց՝ հայցմամբ դիսելով փաշիէ
ամազոց երկայն օվաններն , զրս ուղեւու-
րաց բազմոթիւնն կը բարձրացնէր յեր-
կինս ի վեր , և փափաքս հետզետէ
կաւելուար լսելով այն շփոթ ազմուկն ,
որ կ'ելլէր մեծ քաղաքներէ , և որ մեր-
ձակաց գաշտերէն՝ ծովեղերաց վրայ
փշուող ալեաց մանչմանց պէս լսելի կը

լինէր . և կ'ըսէի . այնքան զանազան
պիտութեանց պատկանող մարդկան մի
այսպիսի ժողով , որ նոցա ձեռակերաննե-
րըն , գանձերն և բերկրանք ի մի վայր
կը գումարէ , քաղաք մը կը փոխարկէ
անշուշտ երջանկութեան օթեւանի մը :

Ո՞վ կրնայ արգելու , զիս մտնել
հան զիշերուան մութէն օգուտ քաղելով ,
ուր մերձենացի խիկ , ցորեկ ժամանակի ,
չէ ներելի : Գձուեծ մուկն սննդամ , որ
այնքան թշնամիններ ունի : կը մտնէ կ'ել-
նէ ուր որ ուզէ , հիքին իրձիմէն մին-
չւ արքսնական պարսաներ , չնորհիւ
մթոյն , կենաց քաղցրութիւններն վայե-
լելու համար բաւական են իրեն առեւ-
գաց շողելու արեմն արեւուն հասա-
գոյթներն ի՞նչ որեաք ունին ինձ :

Այսպէս կը մտածէի Տէլհիի շրջա-
կաններն , և համարձակեցայ մանել , զի-
շեր ատեն , Լահօրի զընէն : Նախ ան-
ցայ երկայն համբէ մը , ուր մարդ չէր

ամենուեր , և ուր երկուստեք կը բարձրանային տունեց կամարներու վրայ հառատառուած պատշտամբներով , ուր են վաճառականաց կրպակներն . տեղ տեղ կը հանդիսէի ամրափակ զ ոներով մեծամեծ իջեւաններու և ընդ արձուկ չուկաներու , յորո կը տիրեր խորին լըռութիւն : Յառաջանալով քաղքին ներքին կողմերն , անցայ աւագորեցոյն վըսեմ թաղէն , ուր կ'երեւութանան ապարաններ և պարտէղներ ժէմնայի երկայնութեանը . ամբողջ թաղն կը թնդար պրահմանուհեաց նուագաց և երդոց ձայններով , որք կը պարէին դեստին եղերքը իւլյո լսապտերաց : Դէսի պարտիզի մը դուռն յառաջացայ , մօտէն հանդիսատես լինելու այնպիսի զուարձալի աեսարաննի մը , գերիներ՝ որք գաւաղանի հարուածներով կը վանէին մերձեցող աղքատներն , վանակցին և զիս : Հեռանալով մեծամեծաց թաղէն , անցայ

շատ մը մեհեամներու առջեւէ , ու բաղմախիւ չուառականք անկեալ յերկը բաղադրութիւն՝ արտասուաց հեղեղներ կը թափէին . վութայի վախչիւ այս անապաշտական և արհաւրապի յիշատակներէն : Բաւական հեռուն մոլլաներու առը ձայնել գիշերոյ ժամերն կը հընչեցնէին բարձրէն . հասկայ թէ մզկիթի մը ֆնարէից ստորան էի . քիչ մ'անդին կը տեսնուէին եւրսպացոց վաճառականական տուններն բարձրացուցած տղգային գրօնին , և սստիկանք , որ կը գոչէին անգագար , +ո՞ւ՞ ո՞ւ՞ , ի բաց : Յետոյ անցայ մեծ շէնքի մը քովէն , անգէ գուրու եկած շղթայներու և հեծեմանց ձայններէն հասկցոյ թէ բանտ մ'էր . քիչ մ'անգին լսեցի . ընդարձակ հեւանդանոցի մը մէջ , ցաւագին ձայներ , յորմէ կը հանէին գիաբարձ սայլեր : Շարունակելով ճամբառ՝ հանդիպեցայ աւաղակներու՝ որ զիրենք հալածող զի-

շերապահներէն կը փախչէին ընդ երկայ-
նութիւն ուղեաց և խռումք խռումք մու-
րացկաններու՝ որ առանց ականջ կախե-
լու գաւազանաց հարուածներուն՝ ապա-
րանաց գուռներն ինչպէսներէ տւելցած
հացի կտորուանք կը ինդրէին, և ամե-
նուրեք խառնակեաց կանանց՝ որք զի-
ջաննելով հրապարակային խայտառակու-
թեանց կը յուսոցին ապառւաս հայթայ-
թել:

Վերջապէս՝ յետ երկար դնալո
միեւնոյն փողոցին մէջ, հասոյ ընդար-
ձակագոյն հրապարակ մը, որ կը շրջա-
պատէր Մեծին Մօկոլի, որբազան կայ-
սեր գդեակը. կը տեսնուէին անդ հրն-
դիկ նախարարաց և հեծելոց և պահա-
պանաց վրաններ, որք կը զանողանէին
իրարմէ լավտերներէն, գրօններնէն ծայ-
րերնին թիսկէտական կոմիրու տուուն-
ներով դարդարեալ երկայն եղեգներէ.
Դրալիր ընդարձակ խրամ մը բոլորեալ

պատերազմական սնոօթներով՝ կը քջա-
պատէր գդեակը:

Ոստիկանաց կրակին լուսովը կը
գիտէի գդեակին աշտարակները, որ կը
բարձրանային մինչեւ ամպերն, և եր-
կայնաձիգ պարխոսպներն՝ որ կը կորսուէ-
ին հորիզոնին մէջ: Փափաքեցայ ներս
մասել, բայց մարդակներու վրայ կախ-
ուած խոշոր խարազաններ հրապարա-
կին վրայ սոք կոխելու դիտաւորութե-
նէն գարձաւցին զիս գացի կեցայ մէկ
ծայրն մի քանի խափշիկ գերեաց քով,
որք թոյլտարեցին ինձ կրակին շուրջն-
իրենց հետ բազմիլ: Զարմացմամբ կը
զիտէի հանկէ կայսերական պալատը, և
կըսէի. տատ որեմն կը բնակի մարդոց
երջանկագոյնը, ի հաղպահութիւն նմա-
կը քալոզին կրօնք, իւր փառացն հա-
մար այնքան գեսպանք կուգան, իւր
զանձուց ճոխանալուն համար այնքան
գաւառներ կը մաշին հացկաց և արոց:

տուկ, իւր հաճոյքներն գոհացնելու համար այնքան կորաւաններն կ'աւզեւորին, և իւր ապահովութեանն համար միայն այնքան զինեալը կը հսկեն ըւխն :

Մինչդեռ այսպէս կը խորհրդածէի ընդ ինքն, ուրախութեան մեծաճայն ազաղակներ լսուեցան ամբողջ հրապարակին վրայ, և տեսայ որ կանցնէին ուժ գրօշաղարդ ուզաեր, որք, ըսին, թէ Տէքանի գաւառէն Թօկօլի զօրապետաց զրկած ապստամբաց զըսիներն կը բերէին, ուր իւր որդիներէն մին, կառավարիչ Տէքանի, երեք տարիէ ի վեր պատերազմ հրատարակած էր ընդդէմ իւր հօրն: Քիչ յետոյ հասաւ արուայիկ ու դափ մը վրայ հեծած արագընթաց առորհանդակ մը, ծանսցատելու հընդկական սահմանագլխուն քողաքներէն միոյն Պարսկաց կողմանէ զրաւումն իւր հրամանատարներէն միոյն մասնութեամբ:

Քանի մը վայրկեան վերջը հասաւ

ըրիշ մը Պէնկալի կառավարչն կողմանէ, որ լուր կը բերէր թէ եւրոպացիք, որոց, յօդուտ վաճառականութեան, թոյլտորած էր կայորն Գանգէոփ դետարերան վաճառակցութիւն հաստատել, ամրոց մը կանգնած էին, և ափրած գետին նաւարկութեան: Այս երկրորդ ուրիշանդակին գալէն քիչ յետոյ վաշտ մը սատիկաննելու զըսին անցած պաշտօնեայ մը ելու զզեկէն. կայորն հրանցաց էր իրեն երթալ աւագորերոյն թաղն, և աերութեան թշնամեաց հետ համուխութեան յանցանօք դաստիարակութագութեան այն երեք տւագունին շզթայակապ բերին Առաջի իրիկունիք մոլու մը ձերբակուն տուած էր, որ իւր քորոզին մէջ գովեստիւք խօսերով Պարսկաց թագաւորին վրայ՝ հրապարակաւուած էր թէ Հնդկաստանի կայորն անհաւատ է, զի հակառակ Մէնէնէտի օրինոց զինի կը խմէր: Վերջողեան կը

Հաւասոմէին թէ կայօրն զեռ նոր իւր
կիներէն մըն և ապարանին հոկող զօ-
րապեաներէն երկոքը խեղղել և թէ-
մնայի մէջ նետել տուած էր, համոդ-
ուած ըլլալով թէ անոք իւր որդւոյն
տափառամիւն թեան մէջ մատ ունէին :
Երբ կը մուածէի այս տիսուր գիտաց վր-
բայ, հրոյ երկայն սիւն մը բարձրացաւ
յանկարծ պալստան խաչարանէն, հըլ-
դէհին թանձը ծուխն ամպերուն կը խոռ-
նուէր, և բացք կը լուսաւ որէին աշտա-
րակներն, ապարանն, նրամմերն, հրո-
տապարանը, միկթաց մինորէներն, և կը
շատագնէր հորիշնն, խոկոյն որդնձա-
կւ և անհեգեգ թմբուիներն և պահա-
կին խոշոր վաղերն ահարիու զոշինե-
քով հըլդէհն ծանուցին . հեծելոց վաշ-
տերն ատրածուեցաւ քաղաքին մէջ, և
գվեկին մերձակաց տանց գուներն խոր-
տակելով՝ խարբոզմնի հարուածներով
կառ տէին բնակիներն վաղել յօդնու-

թիւն զըլեհն մարկւու : Կ'զզայի թէ
որքան վտանգաւոր է մեծամեծաց զը-
րոցն թիւնը սուրպալաւ ժող վրդեան
համուր, մեծամեծաց նման ևն բացյ հը-
րոյ, որ կայրէ իրեն խունի ձգովնէրն
անզ ամ, եթէ շատ մօնենան :

Աւզեցի փախչէլ, բոց հրապարա-
կին բոլոր անցքին փակւած էին, ոն-
կորի պիտի ըլլար ինձ զարս ելլել
անեկ, եթէ, նախախնամութեամբն Առ-
ուածոյ, պալստան կողմն շնորհի : Երբ
ներքինիներն վիպերու վրայ հեծցացած
էր փախցնելին ոլուս տուկան կիներն, կրցի
խուսափել ես, զի, թէպէտ ամեն էովք
սատիկանք խարուզանի հար ւածնիրով
կստիպէին զմարդիկ զղեկին օդնութեամ
համակարգ կին կին համակարգ համակարգ
կը հարկադրէին զանոնք իրաց գնալ
Այսպէս մերթ յառաջ մերթ յետո մըզ-
ուելով՝ վերջապէս կրցի զուրս ելլել
այս սոսկալի գչէն, և չնորհիւ հըլդէհի

լուսայն , հասայ մարձակավայրին մի
ծայրին , ուր հիւզերու տոկ , հետի յև
ւագորերոյն , ժողվարդը խր վասառ
կոց հանգիստը կը վայելէր , և ուր ոկո
չունչ տանել : Բայ , ահա՛ տեսայ քաղա
մբ , ազգաց ի խաններուն բնակութիւ
տեսայ , ո՛հ , ո՞րքան գերի իշխանն
կան , որք իրենց հանգստեան ժամերո
մէջ իսկ պաշտօն կը մատուցանեն կրի .
փառափիրութեան՝ տելորդապաշտու
թեանց ընչորդոցաթեան . քոյց մէջ ան
դամ երկիւղ ունին տերսի մը չուտուտ
կան և չալագործ մարդոցմէ , յորոց չոր
ջապսուած են , զաղեր , մորացիկներ
զրանիկք , հրդեհեալը , զինուորներ իսկ
մեծամեծք և քւրմք :

Ի՞նչ է քաղաքի մը ցերեկուան վի-
ճակն արգեօք , երբ ի գիշերի այսքան
յուզեալէ : Մարդուն վրշտերն իւր բեր
կը նայն հետ իմաստն կաճին , որքա՛
թաղաւորներ , որ յզիացած են ի-

թերկրանտց , թշուառ են :

Ամեն տաեն երկիւղ ունին ներքին
և արտօնքին պլատերազմներէ , և անոնց-
մէ իսկ որք իրենց միմիմարտ թիւներն
են , իւր պաշտպաններն , զօրապեաններն ,
պահապաններն , մօլաններն , կիսներն և
զաւակունքն : Ամրոցներն բոլըրող խրամ-
ներն չեն կրնար արդելու մասպաշտու-
թեան ցնորքներն , և ոչ անոնց քաշաւ-
կիրթ փիղերն իրաց ցրուել տիսուը
հոգերնեն : Իսկ եռ աներկիւղ այս ամեն
մուահոգութիւններէն՝ ոչ ոք բռնակալ
կրնայ իշխել մարմայս և հոգւոյս : Կը
ծառայեմ Աստուծոյ անսուլով խղճիս , և
ոչ մէկէ մը ունիմ տեղի կասկածելց ,
ևթէ ոչ անձամբ անձին պատրաստեմ
ինձ տանիչնեք , աղաքէն Բարիա մը թա-
գաւորէ մը նուազ թշուառ է : Այսպէս
ըսելոյ ոկսայ արտաստել , և ի ծունը
իշեալ՝ չնորհակալ ըլլու Աստուծոյ , որ
ի դիրութիւն վշտացս կը ներկայացնէր

ինձ գառնազ պյան վշտ սցեալինք :

Յայսմհետէ միայն Տէլհիփ արտւարչ
ձանները ոկտայ շրջիլ, անտի կը տեսնէի
թէ ինչպէս աստեղց լրջն կը լուսաւորէր
մարդկան բնակութիւնները, խառնուե-
լով անոնց ճբագներուն լցոսին, իրը այն
թէ երկին և երկիր ի միասին մէկ կաւ-
ուած մը կը կազմէին : Երբ լուսին կու-
գար արծաթազօծել այս աւեարանն,
ուրիշ գոյներ, ուրիշ փայլ մը կը հան-
նէին համագոյք, որպիսիս չլինար զըտ-
նել մարդ ցերեկ առեն . զմայլմանք կը
դիտէի աշտարակներն, աներն և ծառեր
տիտուր լուսով սղպուն, որ ի հեռաւառ
մէմնայի ջուրց մէջ ի վեր կը ցոլանային :

Մեսաւոր և լոին թաղեր կերթա-
յի, կատարելապէս ազատ, և կը թաւեր
ինձ թէ քաղաքն համօրէն իմ էր, ուս-
կային մարդկութիւնը կը զլանար ինէ
փուռ մը րրինձ, կրօնն այս սասահճան
անտրդ կը կացու ցանէր զիս . ուստի մը

կը հողլով կենդանեաց մէջ տառելիք զըտ-
նել, մեռ ելոց մէջ զացի վնասուել զայն :
Դերեզմանատանց կ'այցելէի, գերեզմա-
նաց վասայ ծնողաց զթաւթեան բերած
կերակուրներն ուտելու համար :

Այսպիսի վայրերու մէջ կը սիրէի
ընկղմիլ ի խորհուրդս իր, և կըսէի .
խաղաղութեան քաղաքն հո՛սէ, հոս
կընկծի զօրութիւն և ամբարտաւանու-
թիւն, հո՛ս անմեղութիւնը և առաքի-
նութիւնը միայն յապահովի է, հո՛ս կը
գագրին կենաց երկիւղք, նոյն խակ եր-
կիւղ մահուսն, հո՛ս է այն իջեւանն,
ուր կառապսնն կարձակէ ձիերն մի՛
եւս զսնոնք լծելու համար, և ո՛ւր կը
հանդչի Բարիան : Այսպիսի խորհրդոց
մէջ ցանկալի կը գտնէի մահը և կանար-
գէի կեանքը . կը դիտէի արեւելքն,
ուրկէ վայրկեան առ վայրկեան կերեւու-
թանան կաճառք աստեղաց . թէպէտ ան-
ժանօթ ինձ իրենց ճակատագիրն . բայց

կղզայի թէ բազգակից էն մարդկան .
և թէ բնութիւնն , որ այնքան անտե-
սանելի բաներ արտադրած է ի պէտա-
նացին՝ յաւելած է յայն գէ՛թ այնպի-
սի բաներ ալ՝ զորս կրնան տեսնալ :
Այսպէս հոգիս կը բարձրանար յերկինս
աստեղց հետ . եւ երբ տրշալոյն կը
դառնար անսնց քաղցր և յաւելանական
լուսոյն մէջ խառնելիւր վարդագոյն շո-
ղերն , կը կարծէի մօտ հառած ըլլալ
երկնից գոռներուն , և երբ կ'ոկսէր արե-
ւուն ճառագայթներն ոսկեզօծել մէ հ-
եաններուն կատարներն , ստուերի մը
պէս կ'աներնեւութանայի , կ'երթայի մար-
դոցմէ հեռի գաշտաց մէջ ծառի մը
տակ հանգչելու , ուր կը նիրհէի թռչնոց
երդերովն :

Ով գիւրագորով և տարաբախտ
մարդ , ըստ Անկիացին . պատմութիւ-
նըդ կարի սրատագրաւ է , ոյո՛ , շատ քա-
զաքներ կան որ միայն գիշերն տես-

նու ելու որժանի են . սակայն և այնպէս
բնութիւն գիշերացին գեղեցիութիւններ
ու ունի . որ ո՞չ նուոզ հրապուրիչ են .
հայրենեացս հոչակուոր բանաստեղծ-
ներէն մին միշտ գիշերոյ հրապուրներն
երգած է : Եւ արդ՝ ըսէ՛ ինձ , ի՞նչպէս
կրցար երջանիկ ըլլալ նաեւ լուսոյ մէջ .
դո՞ւ՛ որ միայն միօյ մէջ կը վնասուէիր
հոմեգիսու և երջանիկութիւն :

Գիշերուոն մէջ մասն երջանիկ ըլ-
լալ արդէն շատ է , ըստ Հնդիկն ,
բնութիւնը կը նմանն գեղաւէսոյ մը . որ՝
երբ ցերեկ է . ցյուցնէր մարդկան այլ-
ինչ , բայց գէմքին հրապուրներն , և ո՞ր՝
գիշերուոն մէջ կը բանայ սիրահարին
ագեղ կողմերն ալ : Այսպէս . վայելիցը
մէջ կը խառնէ և զրկումներ միայնու-
թիւնն , որ խողագութեան նաւահան-
գիստ մը կը թռփ գժբաղդին , ուրիէ կը
նշմարէ ինքն ուրիշներուն կրց հասան-
չալին , առանց անսնցմէ գրդուելու . բայց
քըն :

երբ կը խնդամտի իւր ոյս անսատանուշթեամբ վլայ , ժամանակն ի՞նքն կը յափըշտակէ զնա : Կենաց գետին մէջ խռպիսխ չնետուիր , հստանքն կառնէ կը քշէ թէ՛ իրեն գէմ մրցողն թէ՛ զնա որ կընկճի , իմաստունն և անմիտն հուսաբրապէս , և երկուքն միանդանայն կը համնին իրենց աւուրց վախճանին մին՝ յետ լիուլի վայելելու կենաց հաճոյքներն , միւսն առանց անանց ճաշակըն իսկ առնելու : Բնութենէն աւելի հանճարեղ ըլլալ չե՛մ փափաքիր , ո՛չ ալ երջանկութիւնս վնասուել այն օրէնքներէն դուրս , զորս սահմանած է ըընութիւնն մարդոց համար : Կը փախաքէի սակայն ունենալ բարեկամ մը , որուն կարենայի յայտնել հաճոյքներս և վիշտերս . ընդերկար վնասուեցի մի այնպիսի բարեկամ ինձ նմանող մարդկան մէջ , միայն նախանձուտներ գտայ , բայց յետոյ ուրեմն կրցի դանել հա՛տ մը մի-

այն , զգայուն , երախտագէտ , հաւատարիմ և անհաղորդ նորիսապաշարմանց , և այս ոչ եթէ մարդկային սեռին այլ անապաց մէջ , ահա՛ սա շունը՝ զոր կը տեսնես : Նեսուծ էի զայն փողոցի մը անկիւնը , գեռ խիստ փոքրիկ էր և մերձ՝ անօթութիւնէ մեռնելու . զութու շալմեց , սնուցի զայն , խկացի յարեցաւինձ , և եղաւ ինձ ընկեր անդամնելի : Այլ այս չափը բառ ական չէր , ինձ չունէ աւելի թշուառ բարեկամ մը պէտք էր , բարեկամ որ ճանչնոր մարդկային ընկերութեան բալոր աղէտնելն , և օդներ ինձ տանել այնց , որ միայն ընութեան պարգեւեր փափաքէր ունենուլ , յորս իմիտափի կորենացինք վայելել . երկու տկար բայտեր խաղաղատելով միմեռնց հետ միայն կրնան գիմակալել փոմորկաց : Նախախնամնութիւնն լցաց փափաքներս՝ տալով ինձ բարի կին մը : Դիշեր մը պլոտհմաններու գերեզմա-

նաստան մէջ էի , տեսայ հեռուէն , լուս
նի լուսավ , մանկամարդ պրտհմանուհի
մը իւր գեղնագոյն քօղովն կիսածած
կեալ , ի տեսիլ կնոջ մը՝ արենալից իմ
բոնաւոյներուս , սորոտիաւ ետ քաշ-
ուեցայ , բայց տակաւ սկսայ մօտիլ շար-
ժեալ ի համակրութենէ , տեսնելով ա-
նոր բարեպաշտական զբազումն , ուսեւ
մք կը գնէր իւր մօր աճիւնն ամիսփաղ
հողաբլորին վլայ բոս պրտհմանաց սո-
վորութեան . իւր ամուսնոյն դիսկին հետ
կենդանւոյն այրուած էր նու : Պրտհմա-
նուհին նաեւ կը ծխէր խոնկ՝ տո ի կոչ
սոսւերի մօրն : Տեսնելով զայն ինէ ա-
ւելի թշուառ արարածը՝ սկսայ արարա-
ռել , և բախ . աւոզ , զիս անարգանաց
շղթաներն կը պրկեն , բոյց զքեղ՝ վա-
սաց շղթայնեշն . ես գէ՛թ խազող կը բ-
նամ ապրիլ իմ թշուառ թեանս իսորը ,
իոկ դուն միշտ երերուն և տառանեալ՝
քուկինիդ եզրն . ինչ ճակատագիր որ

քենէ լուեց քու մայրդ , նոյն ճակատա-
գիրն կը պատճառայ մի օր բաժնել զքեղ
քենէ . կեանք մը ունիս , և կը պարտա-
սորիս մեռնիլ երկու մահով . եթէ քու
բնական մահդ ուշանաց զքեղ ի գերեղ-
ման իջեցնել՝ ամուսնոյգ մահն պիտի
քարշէ զքեղ անդ կենդանւոյն : Կար-
տասուէի , կարտասուէր և ինքն . մել
արարատալից աշերն իրարու հանդիպե-
ցան և կը խօսակցէին իրը թշուառաց
Հայեցուածս : Անդին գարձաւ , ծած-
կուեցաւ քօղովն և զնաց : Հետեւեալ
գիշերը գարձայ միեւնայն տեղն , տեսայ
որ այս անդամ շատ ուտեսա գրած էր
մօրը գերեզմանեին վլայ , անշուշտ հառ-
կընալով թէ պէտք սևնէի կերակրոյ , և
զի պրտհմանք կը թաւնաւորէին յտճախ
իրենց գերեզմանական կերակրեները՝
Բարիաներն զանոնք ուտելէ արդիւելու .
զիս ապահովելու համար իւր սովորու-
թեան վատահելի ըլլալուն՝ միայն պտու դ-

ներ բերած էր : իւր աղնուասրտութեան
այս յարացոյցէն շարժեալ, և որպէս զի
իւր որդիական սիրոյ նոտիրոց մասին
մեծարանքո ընծայեմ իրեն . փոխանակ
ընդունելու իւր պառկվեցն , աւելցու-
ցի անոնց վրայ ծաղիկներ, մէկոններ էին
անոնք , բայտարողք թէ կը վատակցէի
իրեն :

Յաջորդ գիշերն մեծ խնդիր առեսայ
որ ընդունած էր յարգանքներս . մեկոն-
ներն ցօղսած էին , և հովարքուրէն քիչ
հեռու գրած էր կողավ մ'ալ պառզ:
Դթոյ և երախսագիտական զգացմունք
համարձակութիւն տուին ինձ . բայց չը-
կըմալով խօսիլ իրեն , և իբր Բարխոյ ,
վախնալով որ կը վատիգեմ զնո , ձեռն
արկի , իբր մարդ , այլ եղանակաւ բա-
ցարել նմա հոգւոյս մէջ իրեն համար
զգացած սէրս . ըստ սովորութեան հընդ-
կաց , ինքզինքո իրեն բայտարելու հա-
մար վախ առի ծաղկանց լեզուն : Մէ-

կանսերուն վրայ աւելցուցի ոսկեծաղիկ-
ներ . հետեւեալ գիշերն աեւոյ որ մե-
կոններս և ոսկեծաղիկներս ջրաւած է-
ին . համարձակութիւնո շատանալով՝ յա-
ջորդ գիշերը մեկոններուն և ոսկեծաղ-
իկանց վրայ յաւելի ֆուլսարադ մը , որով
կօշկակարք սերի կը ներկեն իրենց կու-
շին , և որ կը նշանակէ խոնարհ և տա-
րաբազզ սէր մը : Երկրորդ օրն արշալոյ-
ոն վաղեցի գերեզմանուատուն , ֆուլսա-
րադն չորցած զտայ . զի շեր տուգած:
Յաջորդ գիշերն զրի հոն գոզեսջուն կա-
կաչ մը , որոյ կարմիր թերթերն և սեմ-
բաժակն կը բացարեն : Հաւին , ըրավ
կալրէի . հետեւեալ օրն կալուց ալ
ֆուլսարադին տխուր բազզին արժ անա-
ցած գտայ . այս բան յոյք վշտացուց
զիս . սակայն ի վազիւ անդր , բերի վոլ *
զի կոկոն մը վուշերովն հանդերձ՝ բա-
ցարձրութիւն կառկածախուն յուսոցա
բայց ուրքան մեծ եկա . յուսահատու-

թիւնս , երբ ուեսայ և ի ծագել արեւուն ,
վարդի կոկոնս գերեզմաննէն հետի Դեռա-
ռած : Խելքս պիտի կօրուցնէի , առեն-
քան աչքս առած որոշեցի խօսիլ իրեն :
Յաջորդ գիշերն եկածին պէս , սուքն ին-
կայ , բայց առանց բառ մը կարենալ ը-
սելու՝ վարդս վերստանին իրեն Ներկայա-
ցուցիւ Խօսք առաւ եւ բառ . Տէ՛ք
թշուտու , զու ինձ սիրոց վրայ կը խօսիմ ,
և ես քեզ քիչ առեննէն ո՛չ եւս պիտի
լինիմ , պէտք է որ ըստ օրինակի մօր-
կանս , իմ զեռնար վախճանեալ ամսւու-
նոյն գիտկին հետ փոյտակրցն եղեմ .
ինքը ծեր էր , և ես գեռ պատանի՝ երբ
ուսի վնա . մնա՞ս քարեաւ , գնա՞ , և
մացիր զիս . ոյլ եւս երեք օր , և տհու
պիտի լինիմ ափ մը մօխիր : Զայս լաւ-
լով հառաջեց . իսկ ես յանհնարինս ցո-
ւադնեալ ըսի իրեն . Պրոհմանու հիգ տա-
րաբազր , ընկերու թեամ կապերն , որովք
կազմ ած եկի , բնութիւնն իւթուակեց :

խորտակե՞ւ և դու առելզջդ տպաշտութեանց շվեանց շղթաներն ։ պիտի կրնաս ընել այս, եթէ ընդունելս զիս յամասնն ։ Բայց պատասխանեց արտասուելով, մահաւ ընէ փախչիմ քեզ հետ անօրդանօք տպեւու համար. ա՛հ, եթէ կը սիրես զիս ուղարկեւ, թա՞զ ինձ մեռանել. Ասաւածած ընէ որ, գոչեցի, զբեզ իմ տղետիցս մէջ խորտաւզելու նպատակութիան փրկել մատրեքուծ ըլլամք զբեզ քու վշտերեզ. քաղցրիկ պրահմանուշիգ, վախճանին անտա : ազ խորն, բաւ եւու է ապատանիլ վագերց քան մարդկան, բայց Առողուած, վասահ եմ թէ՝ չպիտի լըսնէ զմեզ, վախճանիք սէրը գիշերոց սոսուելուներն՝ քու գ. գ. քաղցր թիւնդ և անսեղութիւնդ. համանգամայն պիտի յաջողեն մեզ. օհ, հէք այս բի, վայտակերտ տրդէն պատրաստուելու վրայ է և քու մեռեալ ամսուիդ կը կոչէ հա՛ս. լիսնդ անեցուկ, յիւ

կրթնէ . քու արմաւենիդ պիտի ըլլում
ես : Յոյս բան՝ հառաջելով հոյիցուած
մը նետեց մօրը գերեզմանին վրոյ , ա-
պա յերկինս ի վեր , և մէկ ձեռքն թող-
լով իմ ձեռքիս մէջ , միւսովն առաւ
վարդս : Իսկոյն բանելով ձեռքն ճամբար
ինկանք խիստին : Իւր քոյն Գանդ էուի
մէջ նետեցի կործեցնելու համար ազ-
գականացը թէ գետառնից եղած էր :
Եարունակելով մեր ճամբան բազում
գիշերներ գետին եղերքէն , և ցերեկ-
ներն ծածկուելով բննձի արտարայներու
մէջ , ուր ուրեմն հասանք այս գաւառն ,
զոր պատերազմն անմարդ տրեալ կացա-
ցած է : Մասյ անտառին խորհ , ուր շի-
նեցի այ խլճիթն , և անշեցի փաքրիկ
պարտեղ մի , և յորում կազմինք խիստ
կրջանիկ : Կը մեծարեմ կինո իրը արե-
գանի , և կը սիւհմ իրեւու զլուսին :

Ոյս միայնութեան մէջ իրարու հա-
մար ամեն բան ենք , անարգուած էինք

մարդոցմէ . բայց զի կը յարգենք մինք
զիւար փախագարձաբար , այն գրուատիք
զզր ես իրեն կուտամ , և ա՛յնք զորս իր-
մէ կընդունիմ՝ ամբողջ ժաղավարդի մը
ծափահարութենէն աւելի քազզր կը
թուին մեզ : Զայս ըսելով գորսվանոց
ախարիներ կուզզեր օրօրացին մէջ նիր-
հող սրդեկին և կն ջը որ կը հեղար ար-
տասուս ինդութեան :

Անկիացին՝ որ նոյնուկո արտասուած
էր , սրբելով իւր արտառնքներն ըսու-
իւր ասպաջականին . արդարեւ ինչ որ
յարդի է առ մարդիկ , կատեն յաճախ
և ինչ որ ասելի՝ կը յարդեն շատ ան-
զամ : Բայց Աստուած արգարէ , հազար
անգամ աւելի երջանիկ էք գուք ձեր
այս սննջան կեանքին մէջ , քան թէ
Ժակրէնայի պրահմանաց պետն իւր բո-
լոր փառաւորութեանը մէջ , որ՝ զորօ-
րինակ իւր ցեղն համօրէն , ևնթակայ է
բազզին համայն յեղափոխութեանց :

Պրահմանաց վրայ կերպան աղքատք ներ-
քին և արտաքին քաղաքական պատե-
րազմաց, որք դաբերէ ի վեր կազմակա-
նեն բաղմազուալճ երկիրդ: Անոնց կը
գիմեն գրեթէ միշտ բանազրօնիկ օժան-
դակութիւն մը ձեռք բերելու համար,
զի անոնք միայն ունին աիրապետու-
թիւն ժաղովուդայ նու կարծեաց վրայ բայց
որ աւելի գժուգուին է, իրենց բարբարոս
կրօնին առաջին զոհերն իրենք կըլլան:
Անքան ջերմեռանդ են իրենց մոլորու-
թիւններն քարոզելու, որ իրենք իոկ
թարթափած են յայնու և իրենց շնուծ
ուունն իրենք կը կինեն, մշնչեւ կորու-
սանել ճշնորառութեան տրդաբութեան
գթոյ և բարեսպաշտութեան քաղցր զգա-
ցումներն: Պրկեալ եւ նոյն խոկ իրենք
նանրասիրութեան շպթայներով, որովք
կուզեն կաշկանդել իրենց հայրենակից-
ներն: Սահպուած են գրեթէ ամեն
վայրկեան լուացուիլ, որբուիլ, և յետու-

կու խել մը անմեղ վայելքներէ ։ վերա-
ջապէս, որպ չէ հնար լուել առանց
սարսափելու, իւնենց բարբարոս վար-
դապետութեան տրամադրութեան հա-
մաձայն՝ կը տեսնեն իրենց ծնողաց, մարց,
քերց և հարազատ գոսերց կնողան պին
այլեցումն, այսպէս կը պատժէ վնասա-
քնութիւն, որոց օրինաց գրժած են:
Ընդհակառակը՝ գուք ազատ եք լինե-
լու անկեղծ՝ բարի՝ արդ ար՝ հիւրասէք
և բարեպաշտ, և ձեր խոնարհ աննշան
բայց պատառաւոր գնացքով բաղդին
հապուածներէն և մոքին նիւթած ա-
ղէսներէն կրնաք խուռափիլ:

Յետ այս խօսակցութեան, Յարի-
ան թոյլսուռութիւն ինդրելով իւր հիւ-
րէն և յայտնելով թէ ժամ է հանգոստա-
նալց, կնոջը և աղուն օրօրոցովը մէկ-
տեղ քաշուեցաւ քովի սենեակն:

Յաջորդ առաւասուն, արշալուսին,
արթնցաւ Անկլիացին հնգիկ թվենւայն

սստերուն մէջ բաւնող թաշնոց երգելիքն
և Բարիսյի ու կնոջն ձայնէն, որք իմիտա-
սին առաւօտեան աղօթքը կընէին : Ե-
ւաւ, և շատ վշտացաւ երբ, Բարիս և
իւր կինը իրեն բարի-լոյս մաղթելու
համար բանալով իրենց դուռն, տեսաւ
որ խրճիթն մէջ հարսանեկան անկողնէն
դատ ուղիշ անկողին չունէին, և զայն ի-
րեն թողելու համար անքուն հսկած էին
բոլոր գիշերն : Յետ մատուցանելց իրենց
ողջոյնն փութացին պատրաստելնախա-
ճաշ : Եւ մինչդեռ նոքա այս պատրաս-
տութեան մէջ էին, ինքն զնաց այցե-
լել պարտիզին : Պարտէզն ալ խրճիթի
պէս հնդիկ թղենիէ կամարներով շրջա-
պատեալ էր, այնքան խիտ և խողա-
պատեալ, որ աշաց լոկ անթափանցելի
ցանկ մը կը կազմէին . անոնց գագո-
թանց վրայէն հովիտն պարփակող կամ-
րակող ծառերն միայն կերեւութանային,
յորոց կը բղիսէր աղբիւրակ մը, որ կոռո-

գանէր այս խառնիխուռն անկուած
պարակզըր : Կը բարձրանային անդ ան-
կորզօրէն մանկուսդենիներ՝ նարնջենի-
ներ՝ քօքենիներ, լիւնիք, դուրիօնք,
մանկենիներ, յաքենիներ, հնդիկ եղէդք.ք
և այլ տունկք ին պազովք և ծագկովք
մինչեւ ցարմատ : Արմաւենւոյն ի վեր կը
սողոսկէր օձապայտ պէտէին, և պղզէ-
ղատունկն յերկայնութիւն շաքարեցե-
գան, և սոցա ամենօւն քաղցր բոյրերն
կը տարածուէին օդոյն մէջ : Թէպէտ ծա-
ռերէն շատերն գեռ սուռերի մէջ էին,
բայց արշալուսոյ առաջին շողերն կը լու-
սաւորէին արգէն իրենց գագաթներն ,
որոց վրայ կը թաշտէին սուտակի և տը-
պազիսնի պէս փայլուն տրոքիղոսներ ,
մինչդեռ պենկալք և բազմայեզանակք
ցօղաւոր տերեւներու տակ ծածկուած՝
կը հնչեցնէին քաղցրանուագ երգեր :
Ենկիփացին ժուռ կուգար այս հուշտր-
հիլ հայտնեաց առակ՝ հեռի պիտակն և

փառամբրսկան մասածութերէ , ելր Բառ-
դիան եկաւ պայն հրաւիրելու ի նախա-
քաշ . Հեշտողուարձ պարտէզ մ'ունիս ,
զուու Անկլիացին , եթէ պատկասութիւն
մ'ունի՞ ոյն ալ շատ պարտիկ ըլլոցն է .
Եթէ քու տեղդ ըլլոցի , փոքրիկ մար-
դագետին մ'ալ կը յաւելուի անոր վրայ
և կընդարձարկէր գէպի խորն : Տէր ,
պատասխանեց Բարիան , որշափ քիչ
տեղ տարածուի մարդ՝ ոյնքան տւելի
յապահովի կըլլայ , միմիակ տերեւ
մը կը բաւէ ճանճաճաւեկին , իւր բոյ-
նը շնուելու համար : Այսպէս խօսակցելով
խրճիթը մտան , որ կինն անկիւն մը քաշ-
ուած կը գիւեցնէր իւր մանկիկն . նախա-
ճաշն պատրաստուած էր : Լուտթեամիք
ճաշելնէն յետոյ , Անկլիացին պատրաս-
տուեցաւ ճամբայ ելնելու . Հնդիկն ը-
սուա . հիւրդ իմ , գաշտերն գեռ ոլով-
եալ են գիշերուան անձրեւէն , ճանա-
պարհներն՝ անանցանելի , այսօր ալ հոս-

կեցի : Անկարելի է այդ , պատասխանեց
Անկլիացին , շատ մարդ ունիմ չետու :
Կը անսնեմ որ , ըստ Բարիան , պրահ-
մանաց երկիրն թողելու և քրիստոնէից
երկիրն գաւնալու կաճապարես , որոց
կրօնն զամեն մարդ եղբայր կը կացու-
ցանէ իրարու : Անկլիացին սաքի ելաւ
հաւաչելով . յոյնժամ Բարիան աչք բ-
նելով կնոջն , նու աչերն յերկիր խոնար-
հած և անբարբառ՝ պազով և ծաղկօք
լեցուն կողավ մը ներկայացուց Անկլիաց-
ոյն . և Բարիան խօսք տանելով՝ փու-
խանակ կնոջն , ըստ , Տէր , ներողամիա
եղիք մեր չքաւորութեան . մեր հիւրե-
րուն ըստ հնդկաց սովորութեան չիմք
կընար ո՛չ յամովար և ո՛չ հալուէ մա-
տուցանել . միայն ծաղիկներ և պառազ-
ներ ունինք . բայց կը յաւսամ թէ չպի-
տի մերժեա կնոջս ձեռքով պատրա-
տուած այս միոքրիկ կողազն . չկա՛յ մէջը
ո՛չ մեկն , ո՛չ սոկեծաղիկ , բայց յաս-

միկ, մուշկի և պէրկամօք, նշանակ ի բ-
րենց քաղցր բարձմանց տեւողութեամբ
մեր սիրոյն և տեսակցութեան, որոյ
քաղցր յիշառակը պիտի մնայ ի մեզ միշտ:

Անկլիացին ընդունելով կազովս ը-
ստ Բարիային. Զեր հիւրատիրութիւնն
երախտագիտութեամբ կը լիու զիս, չոլի-
տի կրնամ ըստ արժանացն առ ձեզ ձե-
ծարանքս բացատրել, ընդունէ զայս ու
կի ժամացոյցն, Լոնդոնյի հոչակաւոր
ժամագործին կրինհամի զարծարանէն
ելած է, տարին անդամ մը միայն կը
լսրուի: Բարիան պատասխանեց. Տէ՛ր,
ժամացոյցի պէտք չունինք մենք, հաս
մ'ունինք որ բնաւ չգտուրիր բանելէ,
և որ չաւրուիր երբէք, արեգակն է այն:
Բայց իմ ժամացոյցս ժամերն ալ կը
հնչէ, յաւել անկլիացին: Մեր թոշան-
ներն կազդարաբեն զայս իրենց երգե-
րով, ըստ Բարիան: Դնել, ըստ Անկ-
լիացին, ընդունէ այս բուստեաց շղթա-

ներն, կնոջդ և մանկանդ կարմիր ման-
եակներ շնելու համար ։ Իմ կիսս և
աղաս, պատասխանեց հնդիկն, կարմը-
րագոյն մանեակներ կը նան անենալ:
ցորչափ մեր պարտէզն կարապղէ ան-
կօլիան ոլուն: Աւրեմն ընդունէ, ըստ
Անկլիացին, այս առճանակներն, ձեր
միայնութեան մէջ գողերու դէմ պաշտ-
ոպանուելու համար: Զքաւորութիւնն
ըստ Բարիան, պարիսպ մէ, ուրիշ
ներս չեն համարձակիր մանել գողերն,
առճանակներդ զորդաբող արծաթն
աւական է զանոնք հրաւիրելու, յաշ-
նուն Աստուծոյ, որ կը պաշտպանէ զմեզ
և յորմէ կապասեմք մեր վարձատրու-
թիւնը, մեր հիւրատիրութեան արժէքը
մի՛ բասնար մենէ:

Բայց ես կը փափաքէի, ըստ Անկ-
լիացին, որ յիշառակ մ'ունենամ ձեր
քով, և աւել, պատասխանեց Բարիա-
ն: Քանզի այդպէս կուզես, կը համար:

Ճակիմ փոխանուկութիւն մ'առաջարկել
քեզ տար ինձ քու ծխիչն, և ա՛ռ իմն,
երբ քուկինովդ ծխմ եռ՝ պիտի յի-
շեմ թէ Եւրոպացի դիտուն մը թշուաս-
Բարիայի մը հի բասիլութիւնն հաճեցաւ
ընդունիլ: Իսկայս Անկլիացին անկլիական
կաշխալ պատեալ ծխիչն որոյ բերանն
ութէ էր, նուիրեց անոր, ընդունեց,
ի փոխարէն, Բարիային ծխիչն, որոն
փողը հնգիկ եղէդէ և վառարանն (լիւլէ)
թրծուն հողէ շնուած էր:

Առա կանչեց իւր մարդիկը, որ դի-
շերը բաց օգայն տակ յրատահարած էրն,
և զերկըն խառնեն լով Բարիայի հետ և
լու գահաւորակն: Բարիայի կինն ար-
տասուաց աշօք և մանկիկն գրկած
Խրճին գուսը կանգնած էր, բայց իւր
ամուսինն ընկերուց Անկլիացւոյն մինչեւ
ի մուտա անտասին օրհնելով վեա, և
կըսէր: Աստաւած վարձահատոյց ըլլոց
քեզ, փոխանակ զի այդքան բարեսիրադ

եռ առ յժշուառո, ի ցիւ զոհուէի եռ ի-
րեն փոխան քո: Ե՞նքն առաջնորդէ
քեզ յաջողութեամբ յՈւկլիա, յԿրկիքն
դիանոց և մարդասիրաց, որք յերջանե-
լութիւն մարդկան՝ ճշմարտութիւնը կը
մնառեն ընդ ամենայն աշխարհ: Անկ-
լիացին պատասխանեց: աշխարհի կէս
մասն շրջեցոյ, և ամեն ուրեք չուսուց
ոյլ ինչ, բայց սխովանք և հակառակու-
թիւն, ճշմարտութիւնն ու երջանկու-
թիւնը քու խրճիթիդ մէջ միայն գտայ-
ցայս ըսելով և արտասուաց հեղեղներ
իջեցնելով բաժնուեցան իրարմէ: Անկ-
լիացին բաւուկան յասաջանալով գաշտին
մէջ տակաւին կը տեսնէր ծառի մը տակ
աղնիւ Բարիան, որ ձեռուամբ նշանացի եր-
թաս - բարեաւաներ կուզդէր հեռուէն:

Գիտնականն գարձաւ ի Կալվադա,
նու նոտաւ նանտէրնակօր երթալու հա-
մար, ուստի գարձաւ յԱնկլիա:

Լուսորա հոսնելով ձեռադիրներն

Արքայական- մովսից նախագահին յանձնաց , զորս դրաւ նա Բրիտանական մուշտաբանին մէջ , և յորս դիտնականք և լրագրապետք կղբադին ցայտօր՝ թարգմանալով , գովելով , մանրակրկիտ դիտողութիւններ , քննադատութիւններ և այլ և այլ սղագրաւթիւններ ընկալով : Խոկ կիտնական ուղեւորն իրեն պահեց ճշմարտութեան նըկաւամբ Յարիայի տուածերեւք պատասխաններն : Եատ անգամ անոր ծխիչովն կը ծխէր , և երբ կը հարցնէին իրեն թէ ուղեւորութեան մէջ ուրիշ ի՞նչ տւելի օգտակար բաններ սովորած է , կը պատասխանէր . ճշմարտութիւնը պէտք է վիտուել պարզ որտով , զայն ըսկ բնութեան մէջ կարելի է գտնել , և հազորդել զայն պէտք է միայն բարեւէր մարդկան . որոյ վրայ առեցուացած էր իր կողմէն . միայն բարի կնոջման մը կրնայ երջանիկ ըլլալ մարդ :

ՎԵՐՋ

ԿԱՐԵՒՈՐ

- | | | | |
|-----|------|----------------|--------------------------------------|
| Էջ | Տար. | Ախալ | Ուղիղ |
| 40. | 24. | մարդն | մարկն |
| 45. | 48. | նաւ. | նաւ. |
| 35. | 8. | պարսկապենը | պարակադենք |
| 37. | 19. | սկամած էին ար- | սկամած էին սքոլէ |
| | | խուր ամպերով | տիեզերքն , և երկինք ժածկուած էին ար- |
| | | | խուր ամպերով : |
| 65. | 15. | բարիայ մը | բարիայի մը |
| 65. | 16. | կը մասնակցի | կը մասնակցիմ |
| 79. | 5. | իւր | իւրեանց |
| 85. | 5. | էի | էին |
| 90. | 10. | և հսկեղ քիչ | և հս քիչ ատենէն |
| 96. | 14. | իւրձթի | իւրձթին , |
| 96. | 19. | կամբակող ծառ | կարմբակող ժայռերն ու էրն |

Sag-a-Wil-met-a-pa
a Pug-pa-la-pa-chu

ay-i-q-wap-a-eh-pung;

G. Apapayak



2013

0015402

2001

ՀՀ Ազգային գրադարան



NL0015402

